

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Հ. Յ. ԴԱՅԱՎԱԿՑՈՒԹԵԱՆ
ՍԱՏԵԼԱՏԱՐ ԲԻՒ 1

ՄԻԱՅԵԱԼ

ԵՒ

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

ՊԵՐՄԱԿԵԼ ՔԵՎԱ




Կ. ՊՈՂԻՄ — 1919

ՏՊԱԼՎՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐԵԳԱԿՈՒՆԻ

ԵԶԵՐ ՀԱՅ ԱԶԱՏՈՒԹՅՈՒԹԵԱՆ ՊԱՅՔԱՐՆԵՐԵՆ

ՄԻԱՑԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ



ՊԵՄՄԵԿԱՌ ԺԵՎԼ



Կ. ՊՈՂԻՄ — 1919

ՑՊԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օ. ԱՐՁՈՒՄՈՒՆ

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Օ. ԱՐՅՈՒԽԻԿԵ

№ 270

1918 ՄԱՅԻՍ 28



Հայաստանի Հանրապետութեան հոչակման
առաջին տարեղարձին առքիւ կը իրատարա-
կենք ներկայ հատորը, տալով էջեր այն պայ-
տարներէն որոնցմէ ծնաւ հայ անկախութեան
կորիզը, եւ այն նիզերէն՝ զորս երեւան քերաւ
ան մէկ տարուան ընթացքին ոչինչէն ստեղծե-
լու համար Հայաստանը :

Այդ էջերուն կը կցենք նաեւ այն համագ-
զային արտայայտութիւնները որոնք սեղի ունե-
ցան Հանրապետութեան անդրանիկ տարելիցին
առքիւ, եւ պատմական ժայլը՝ զոր առաւ
Հայաստանի կառավարութիւնը Միացեալ Հա-
յաստանի անկախութիւնը հոչակելու եւ իրա-
կանացնելու համար :



I

ԴՐՈՒԱԳՆԵՐ

ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ

ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԵՐԸՆ

ՄԵԾ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

(1918 ՄԱՅԻՍ 25-28)

(Յիշողութիւններ Պարագիլիսայի անհաւասար կռիւներից)

Փա՛ռ բնկածներին

Ա.

ԽՈՌՃԱՊԱՌԻՆ ՆԱՀԱՆՁԸ

Դարնանային մի սքանչելի երեկոյ էր, երբ մեր կազմալուծւած գունդը Դիլիջան մտաւ: Ցեխակոյով, յոգնած ու սրտաքեկ զինւորներ, փախստականների սայլերի անծայր շարան, թէ հատ հատ եւ թէ խմբերով ծիաւորներ, հատ ու կենտ թնդանօթակիր սայլեր, սայլախմբեր, ճիչ, աղաղակ, աղմուկ ու իրարանցում— ահա՛ այն պատկերը, որ ներկայացնում էր իրենից գեղեցիկ ամարանցը այդ խաղաղ երեկոյին:

Կատաղի նահանջը իր բոլոր երեւոյթներով աչքի էր ընկնում. նախկին խիտ, կարգով շարւած ու կուռ զօրասիւների տեղ խառն ու անկանոն մի բազմութիւն էր առաջանում: Մուայլ, յուսահատ ու ճնշւած դէմքեր, յոգնած շարժումներ, սրտնեղութիւն ու վախ, — այս բոլորը նկատելի էին առաջին խկ հայեացքից:

Ամէն մարդ իր գլխի տէրն էր . . . Մի ամբոխ էր նա , խուճապին ենթակայ , մի զինւած ու ողորմելի ամբոխ :

ՀԱՅ ԳԻՒՂԵՐԸ ՅՈՒՍՈՎ ՔԻՍՎ

Տեղացիները փողոց էին գուրս թափւել , խառնւել եկողներին , խօսում , հարց ու փորձ էին անում կատարւածի մասին ու տխուր , գլուխները քարշ ձգած հեռանում իրենց տները : Խուճապի տրամադրութիւնը նրանց էլ էր համակում . . .

Եւ ո՞րքան գեղեցիկ էր այն երեկոն . օդը խաղաղ , երկինքը ջինջ ու կապուտակ , թռչուններն ուրախ իրենց երգն էին երգում , իսկ մայր մտնող արեւի ոսկեփայլ ճառագայթները ողողել էին ամառանոցի ծառազարդ փողոցներն ու մեծ ճանապարհը , վարը , քիչ ցածում անծրեւներից յորդացած գետն էր մոնջում , խո՛ւլ , բայց աշխոյժ որոտով . . .

Այդ ժամին՝ եւ խաղաղ օդը , ե՛ւ կապոյտ երկինքը , ե՛ւ թռչունների ուրախ դայլայլը , ե՛ւ արեւի հրաշէկ գունդը , որ ծոյլ ծոյլ սարերի քամակն էր իջնում , ե՛ւ վարարած գետը , — այս բոլորը անդո՛րը ու անխոռով կեանքից էին խօսում , մինչ մեր հետքից մահն էր սողում , աւեր ու ասպատակ սփռելով դեռ երէկ շէն ու կանգուն հայ գիւղերում ու աւաններում . . .

Սպասումի ծանր ժամեր էին . . .

ՅԱՂԹՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՐԸ

Ու յանկարծ . . . Յանկարծ մի տարօրինակ իրարանցում սկսւեց այդ բազմութեան մէջ . զինւոր ու գիւղացի իրարով անցան , կռիւ , գոռգոռոց ու հարայ-

հրոց իրար խառնւեց եւ մի պահ ամբոխը յուզւեց, բայց յուզւեց ուժգին:

Ի՞նչ էր եղել. Էլի՞ խուճապ, նորի՞ց սարերը . . .

«Սարդարապատի տակ մերոնք ջարդել են» — այս մի քանի բառերն էին, որ լսում էին այս ու այն կողմից . . .

Անմեկին յուզումից ու հրճւանքից, այդ ընկճւած ու յոգնած մարդիկ կարծես թեւեր առան: Աղմուկն ու իրարանցումը սաստկացաւ, ամբոխի ալիքները մի պահ կանգ առան ու ներքին մի ուժեղ մղումից տարերային թագով առաջ շարժւեցին . . . :

«Մերոնք յաղթել են, մերոնք ջարդել են . . . »: Այս բառերը ամբոխին շատ բան էին ասում . . . Վաղուց էր կարծես, որ նման բան չէր լսել կամ կորել էր իմանալու հաւատը . . . Բայց լուրը ճիշտ էր. մեծերն էլ էին խառնւել, նրանք էլ մի բան գիտէին. եւ վերջապէս ժամանակը ինքն էլ էր հաստատում . . .

Ամբոխը խռոված, բայց ուրախ իր քնից զարթնեց ու մի քանի բոպէից զեղեցիկ ամառանոցին մի արտասովոր, մի եզակի կենդանութիւն տիրեց: Մարդիկ մի բոպէ ամէն ինչ մոռացած իրարով անցան. «Մերոնք յաղթել են, մենք էլ կը յաղթենք. օ՛ն ուրեմն, յառաջ . . . »: Այս էր բոպէի նշանաբանը:

Այդպէս է հասարակ ժողովուրդը. իր կեանքի վճռական բոպէներին նա երկար չի մտածում. թըշնամին մէկ է, ու եթէ այնտեղ, սարերի ու ծորերի այն կողմը իր մի հատուածը յաղթել է նրան, ինքն ինչի՞ չպիտի յաղթի . . .

ՀԱՊՕՇ ՊԱՐԱԳԻՆԵՍՈՅ ՓՐԿԵԼՈՒ

Դեռ արեւը մայր չմտած, սպառագէն ծիաւորների մի ստւար խումբ՝ առաջնորդ ունենալով իր խըմբապետներից մէկին՝ սրարշաւ բռնեց Դարաքիլիսաւ տանող մեծ ճանապարհը։ Հազարաւոր մարդիկ հուռա էին գոռում, շատերը գլխարկներն էին օդը նետում։ Մայրերը բերկրանքի արտասուքն աչքերին մարտի դաշտ էին ուղարկում իրենց ազիզ բալաներին։ Ամէնքին տիրել էր մի անզուսազ ոգեւորութիւն, անհանգիստ ու խոռված իրարանցում, ուրախածայն աղաղակներ, ծիերի խրիսինց ու դոփիւն։ — ու այս բոլորը միախառնելով մի յուզիչ ու կենդանի պատկեր էր ներկայացնում։ Շատերն արտասում էին։ «Հրաշք է, հրաշք» — մրմնոցում էին ուրիշները . . .

Մթնշաղի այդ «հրաշք» ժամին ամառանոցը շատ գեղեցիկ էր . . .

Մեր գնդերն ստւարացան, այնքան մեծ էր կամաւոր կուի դաշտ մեկնողների թիւը։ Քահանաներ, ալիքաւոր ծեր զիւղացիներ ու զահել պատանիներ միմի հրացան ճանկած՝ մեր շարքերն էին լցնում, մեր մէջըը բռնում . . .

Տեղացիք էլ յետ չմնացին ընդհանուր մեծ գործից. թէ մեծ, թէ փոքր զէնքի տակ անցան ու յաջորդ առաւօտ նրանք էլ իրենց յատուկ գունդն ունէին։ Զէ՞ որ նպատակը մէկ էր ու այնքան հրամայական . . .

Բ.

ԱՌԻՒՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԱԿՆ Է

Օր ու կէս տեւող վիութկոտ առաջխաղացումից յետոյ Դարաքիլիսա էինք մտնում, — մեր նպատակակէտը, ուսկից թշնամու դէմ էինք դուրս գալու :

Ճակատի մօտիկութիւնն էր զգացւում. սկսւել էր տենդային եռուն մի գործունէութիւն : Մի ուրախ, բայց անհանգիստ ներքին հրճւանք համակել էր ամէնքիս. զգում էինք, որ ահաւոր, մեծ բան է կատարւում . . . Սպասում էինք լսու, բայց լարւած համքերութեամբ: Էլ յոգնութիւն ու քաղց մոռացութեան էինք տւել . . .

Կէսօրից բաւական անց, ժամը 4ի մօտերը լսեցինք թնդանօթների խուլ ու հեռաւոր դղրդիւնը . . . Լեռներն արծագանգ էին տալիս : Սկսւել էր :

ԳՈԽՆԴՔԸ ԱՅ ՇԱՐԺԻՔ

Այզիներից մէկի մէջ հանգստանում էինք, երբ հրաման ստացւեց, որ գունդը պատրաստ լինի. քառորդ ժամից պիտի շարժւէինք :

Մի թեթեւ իրարանցում ընկաւ. զինւորները հանդարտ, բայց վճռական քայլերով շարքերն անցան: Սպաները բռնեցին զօրասիւների անկիւնները : Ստուգեցին: Բոլորն ալ իրենց տեղերումն էին :

Հինգ բոպէից ամբողջ գունդը կազմ ու պատրաստ շարժւելու էր սպասում:

Դուրսը՝ վիողոցում թնդանօթների որոտը աւելի պարզ էր լսում, զարկերը հատ-հատ ու որոշ : Ընդ-

հանուր աղմուկի մէջ մերթ ընդ մերթ լսում էր հրացանների ու գնդացիրների հեռաւոր ճարճատիւնը :

— Հանդարտ, — լսեց առջեւում:

Մեռելային լուութիւն տիրեց : Բոլորի դէմքին մի անդառնալի վճռականութիւն կար այդ բոպէին :

— Ազ թեւն առաջ, քայլի՛ր . — նորից որոտաց գնդապետի ուժեղ ծայնը եւ գունդը ոտները վերցրեց :

Շարժւեցինք : Բազմահազար ժողովուրդը բռնել էր մայթերն ու կտուրները : Փողոցի անկիւնում, ուր ճանապարհը ծռւում, դէպի Դշլաղ էր ուղղում, բազմութիւնը մեզ խանդավառ աղաղակներով բարի երթ մաղթեց :

Շարքերի մէջ լսեց «Մեր հայրենիքը» եւ գունդը արագացրած քայլւածքով, աղաղակների տարափի տակ ժիր ու կայտառ դուրս եկաւ աւանից :

Թանձր ու դեղնաւուն փոշին բռնել էր ճանապարհը . օդը ծանր էր ու խեղղող : Փոշու ամպերի միջով մայր մտնող արեւի խոշոր գունդն էր երեւում : Տօթ էր :

Թնդանօթների դղրդիւնը գնալով սաստկանում էր ու մօտենում : Դունդը թափով էր առաջ շարժւում . էլի մի փոքր եւ ճանապարհը ազատ էր մեզ համար . . .

Մօտ էինք . երեւաց գիւղը : Առաջին վիրաւորներն էին բերում . . . Սրտներս թունդ ելաւ . գունդը մի մարդու պէս արագացրեց իր քայլւածքը :

Մթնում էր :

Գ.

ԱՐԴԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՆ ՄԷԶ

Մայիսի 26ին էր այդ, կուլի երկրորդ ու վճռական օրը : Վաղ առաւօտից ուժեղ թնդանօթամարտ

էր, որ կէսօրին ծայրայեղ լարւածութեան հասաւ : Դրութիւնն անորոշ էր, բայց յուսահատական էլ չէր : Նախորդ օքը մերոնք բաւական առաջացել էին ու բռնել կարեւոր դիրքեր : Ազ թեւը միայն անկայունութեան նշաններ էր ցոյց տալիս, բայց պէտք էր ժամանակաւորապէս հաշտւել այդ հանգամանքի հետ :

Այդ օքը մեր ճակատը մօտաւորապէս այսպէս էր ընկնում . — Կենտրոնը եւ սրա առաջաւոր մասը ընկնում էր Դշլաղ գիւղը եւ մէկից մինչեւ մէկ ու կէս վերստ առաջ՝ դէպի արեւմուտք : Չախ թեւը կազմում էր գիւղից հարաւ ընկնող անտառապատ բարձունքները եւ սրանց շարունակութիւնը : Ազ թեւը բռնում էր երկաթուղագծից հիւսիս ընկնող բաց տարածութիւնը — մօտ մէկ եւ քառորդ վերստ մինչեւ լերկ բլուրները, մինչ այդ թեւի դիմաց գործող տաճկական զօրամասը բռնել էր այն լեռնալանջը, որ ընկնում էր Հաջի-Ղարա անունով զագաթի շարունակութեան վրայ՝ հիւսիս :

ՓՈՔՐ ԸՆԴԱՐՁԱՐՈՒՄՆԵՐ

Բարձրից, ծախ թեւից, որոշակի երեւում էին մեր շղթանները . տղանները դիրք էին մտել արտաթմբերի յետեւում: Խսկ աւելի հեռւում՝ լերկ բլուրների կողերին, թւով աննշան հետեւակագործն էր գործում: Թոյլ հրացանածգութիւն էր: Գնդացիրներից մի երկուսն էին գործում այդ մասում: Թեւի կենտրոնը եւ ծախ ծայրը լուռ էր . միայն երբեմն անկանոն հրացանածգութեան զարկերն էին լսւում: Ընդհանուր առմամբ դրութիւնը ծախ թեւում հանգստացուցիչ էր: Օրւայ մեծ մասը՝ մինչեւ ժամը 4ը այդ թեւը համարեա անգործունէութեան էր մատնած : Կէսօրին, գնդապետ Կ. ի կար-

գաղրութեամբ լեռնային երկու փոքրիկ թնդանօթներ ուղարկւեցին ազ թեւը , որոնք եւ բռնեցին լերկ բլուրներից մէկի բարձունքները . . . Մայիսի 27ին միայն , երբ մենք արդէն տէր էինք դարձել մեզ այնքան զբաղեցնող Հաջի-Դարա սարին ու նրա շարունակութեանը եւ դրանով անպայման գերազանց դիրքեր ծեռք բերել այդ լեռնամասում — նրանք շտապեցին իրենց ճակատը երկարացնել եւ իշխող բարձունքները զբաւելով առաջանալ , մի խաղ , որ եթէ իր ժամանակին մեր կողմից լինէր , թերեւս ճակատամարտը այլ կերպարանք ստանար :

ՄԻՆՉԵՒ ԱՐԵՒԹՅՈՒՆ

Հրաշալի զործում էր կենտրոնի հրետանին . ծառերի մէջ թագնւած , օրւայ ընթացում նա խոշոր մսասներ պատճառեց թշնամուն : Եւ մայիսի 26ի մեր յաջողութիւնը մենք մեծապէս նրան ենք պարտական : Կենցրոնի հրետանու յաջող զործունեութիւնից յետոյ հր , որ մերներ սւինի դիմեցին . . .

Դիւղի արեւմտեան մասում , Փամբակ-չայի ազ ափին , մի բաւական մեծ տարածութիւն կայ , որը թշնամուց ծածկւած էր ուղղածից ճգնող ժայռերով :

Ահա այդ բացատի մէջ Մայիս 26ի արեւածագին կանգ առաւ մեր գունդը : «Հիմա մենք հաշւի մէջ ենք» , ինչպէս ծիծագելով մեր վաշտապետը նկատեց . ասենք , զիւղ մտած ըուպէից մենք մեզ հաշւում էինք զործող բանակի մէջ :

ՄԵՐ ԳՈՒՆԴԸ ԿՈՒԻ ԿԲ ՄՑՆԵ

Առաւօտեայ ժամը 10ի մօտերը պահանջւեց մեր գնդի առաջին զումարտակը : Նա բարձրացաւ ծախ

թեւը : Մի առ ժամանակ նրանք երեւում էին , քանի լեռան լերկ կողերով էին գնում : Ցածից երեւում էր , թէ ինչպէս լեռան աւելի վտանգաւոր մասերում՝ որոնք ենթակայ էին թշնամու գնդացիրային ու հրացանային կրակին՝ նրանք զոկ-զոկ լեռն ի վեր էին վազում , աշխատելով շուտ կտրել այդ կարճ տարածութիւնները : Քիչ յետոյ նրանք կորան մեր աչքից : Անտառը կլանեց նրանց : Ու մի կէս ժամից թեւի այդ մասում ուժեղացած կրակը ցոյց էր տալիս , որ նրանք գործի էին անցել : Մենք երկրորդում էինք :

Թնդանօթաձգութիւնը քանի գնում սաստկանում էր : Հրետանու մի մասը ումբակոծում էր Հաջի Ղարայի սրածայր գազաթն ու նրանից աւելի ցած ընկնող շուրթերը : Այս մասից էր , որ ուժգին կրակ էր տեղում թշնամին մեզ վրայ : Մէկ մէկ լեռան այն մասից նրանց ռումբերն էին հաանում մեզ . նախ ոչ այնքան հեռաւոր դղրդիւնն էր լաւում , երբեմն երկուաը միաժամանակ , ռումբը սարսափելի արագութեամբ օդը ճեղքելով ընկնում էր , յայտնի չէ՝ ուր . դրան անմիջապէս պայթիւնն էր հետեւում եւ ծխի սպիտակ ամպիկները ցոյց էին տալիս ընկնելու տեղը : Անմիջապէս մերոնք էին խօսում – դղրդիւնն այս անգամ մօտ էր ու սիրտ պատառող . էլի մի ըոսէ եւ Հաջի-Ղարայի կուրծքն ու կողերը կորչում էին ծխի ու ամպերի մէջ . . .

ԽՍԿ ԼՈՒՐ ԶՈՒՆԻՆՔ ՃԵՌՈՒՆԵՐԷՆ

Թէ ինչ էր կատարւում ծախս թեւի աւելի հեռաւոր մասում , մենք այդ չգիտէինք , չէինք էլ կարող իմանալ : Կապ չկար : Վերջին պարագան , պիտի ասել , որ ամենաճակատագրական դերը խաղաց կուի ամբողջ ընթացքում :

Ամբողջ ճակատը իրարուց զո՞ւշոկ գործող զօրա-

մասերի մի ոչ այնքան երկար գիծ էր ներկայացնում, որի իւրաքանչիւր մասը իր բռնած տեղի ու դիմացն ունեցած հակառակ զծի մի նոյնքան կամ աւելի տարածութեան մէջ տեղի ունեցող փոփոխութիւններին էր իրազեկ : Խսկ թէ ինչ էր կատարում իրենից մի քիչ ծախ կամ ազ գտնուած հատւածներում, այդ մասին, թող թոյլ տրւի ինձ ասել ոչ մէկը մի հաստատքան չգիտէր :

ՄԵՇՅԱԿԱՐԱՔ

Մի քանի ժամ անընդհատ տեւող ոմբակոծութիւնը իր արդիւնքն ունեցաւ եւ ժամը 4ին քիչ անց մեր ծախ թեւում որոտաց «Հոռոռան» , որին այնքան կարօտով սպասում էինք եւ որը ունեցաւ իր խոշոր ու շատ կարեւոր նշանակութիւնը ամբողջ ճակատի նկատմամբ :

Այդպէս է . բոլոր նման աննպաստ հանգամանքները ոչինչ են, եթէ զօրքի ոգին բարձր է , իսկ այդ մէկը մենք ունէինք : «Յաղթում է նա , ով հաստատ որոշել է յաղթել», — յիշում եմ համեստ ոազմագէտ Տ. ի խօսքերը : Եւ մեզանից իւրաքանչիւրը այդ հաւատն ու աննկուն վճռականութիւնն ունէր — յետին զինւորից մինչեւ հրամանատարը : Ով աւելի կատաղի կը կուեի եւ իրեն աւելի քիչ կը խնայի , նա էլ կը յաղթի», — միտս է գալիս նոյն ոազմագէտի եւ այդ խորիմաստ խօսքերը : Տաճիկների համար միանգամայն անսպասելի մեր սւինամարտի անցնիլը գեղեցիկ ապացուցն ու հաստատումն էր այս քանի : Եւ իրօք , աւելի քան վերստ ու կէս տարածութիւն սւինը ծեռին վագել թշնամու վրայ այն ժամանակ , երբ դիմացից ու կողքից գնդակների կարկուտ է տեղում — դա ամենախիզախ եւ յանդուզն քայլն էր , որ արեց մեր զօրքի

մի հատւածը , մի քայլ , որ տւած համեմատաբար քիչ զոհերի դիմաց պատկւեց կատարեալ յաջողութեամբ . . .

ՄԵՐ ԳՈՒՄԱՐՏԱԿ ԱՍՊՈՐԻԶ Կ'ԻՃՆԵ

Մեր գնդի երկրորդ գումարտակը սպասում էր փոսում : Անմիջական ճակատում գործող զօրամասերից այս գումարտակը թերեւս վերջինն էր , որ վայելում էր աւելի քան 8 ժամ տեւող սպասողական դրութեան սպանիչ հանգիստը . . . Բոլորովին լուռ էինք ու մռայլ . իրար հետ սակաւ էինք խօսում եւ մեր խօսակցութիւնը ամէն անգամ ընդհատում էր , երբ մօտերքում թշնամու ռումբն էր տրաքւում . . .

Ժամը 2ի մօտերը պահանջւեց եւ մեր գումարտակը : Վերջապէս : Բոլորիս վրայ մի տեսակ բթութիւն ու թմրութիւն էր եկել , որ սակայն շուտով անցաւ , երբ մէկ-մէկ փոսից դուրս գալով արագացրած վազքով կտրեցինք մինչեւ լեռան ստորոտն ընկնող հարթ տարածութիւնը : Գնդակները առաջւայ պէս սուլում էին այդ մասով : Երկու վաշտ հազիւ էր անցել լերան ծածկւած կողը , երբ Հաջի-Ղարայից փրթեց գնդացիրային փոթորկանման մի կրակ . . . Պէտք էր սպասել , մինչեւ որ նա մեղմանար : Թերեւս նոր միայն նրանք որոշել էին մեր թաքստոցի տեղը : Թընդանօթները սկսեցին շօշափել սարից ըստ երեւոյթին հարթ երեւցող այդ տարածութիւնը . բայց արդէն ուշ էր . մինչեւ որ նրանք կ'որոշէին մեր պահեստի տեղը , իրերը այլ երեւոյթ ստացան :

ՅԱԳԹԱԿԱՆ՝ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ ՎՐԱՅ

Մօտ երեք քառորդ ժամ տեւող դժոխային վերելքից յետոյ , — սաստիկ շոգ էր , — մենք արդէն տէր էինք

դարձել *** բարձունքին։ Դեռ առաւօտը խօսում էին, որ եթէ այդ եւ հարեւան բարձրութիւնները գրաւին, մեր յաջողութիւնը անկասկած էր այդ օրւայ համար։ Բայց վերեւում, բարձունքի վրայ, նրան տէր դառնալուց յետոյ մենք մի քիչ այլ կերպ էինք մտածում... Ինչու չփորձել եւ Հազի-Դարան վերցնել. ինչ կա՞ր որ... Տրամադրութիւնը ընդհանուր էր եւ թշնամուն յաղթելու ոգին ուժեղ . . .

Անմիջապէս «կենդանի կապ» հաստատեց դէպի հարաւ-արեւմուտք ընկնող գերեզմանոցի հետ։ Տարածութիւնը հազիւ մի քանի հարիւր քայլ լինէր, բայց տեղը մերից քիչ բարձր լինելով, հնարաւորութիւն էր տալիս տեսնելու, թէ ո՛ւր են ընկնում մեր ուռումքերը։ Այս քանը շատ կարեւոր էր. անտառուտ տարածութեան մի փոքր մասի վրայ հակառակորդը դեռ դիմանում էր, թէեւ այնքան էլ որոշ չէր նրանց բռնած տեղը եւ մեր կրակի ամենափոքր շեղումն անգամ կարող էր մերոնց վնասել եւ ապա զգացւում էր րոպէի րջուրիւնը։ Ցածից երեւում էր, թէ ինչպէս մեր ըղթան ստէպ-ստէպ փոխում էր իր տեղը եւ ծառերի միջոցով առաջանում . . . պէտք էր շտապել . . .

Հրետանին սկսեց իր երգը. այլ եւս նա դադար չէր տալիս։ Մի քանի րոպէից թշնամու բռնած հողամասը կորաւ ծխի թանձր ամպերի մէջ. ծառերի գագաթներն էին կանաչին տալիս։ Զարկերը հետեւում էին անընդհատ. իսկ այդ դժոխսային աղմուկի մէջ մերթ ընդ մերթ լաւում էր տեղակալ Հ. . . ի ուժեղ ծայնը.

«Ելի՛ մի փոքր, մէկ է՛լ . . . դէպի ա՛ջ, ոչ առաջ . . . տեղն է, շփի՛ր

ԳՐՈՒ ԴԵՎՈՒ ՀԱՅԻ ԴԱՐԱ

Զգիտեմ ինչ կատարւեց փոսի մէջ . յիշում եմ, որ հուռուայի յաջորդ ըոպէին դուրս թռայ այնտեղից եւ ո՛քան ոտներում ուժ կար, վազ տիփ դէպի Հազի Դարա . . . գոռում էի ծայնս կտրելու չափ ու վազում: Նոր միայն նկատեցի, որ մենակ չեմ. շուրջա մարդիկ էին շարժւում, նրանք էլ էին գոռում ու առաջ անցնում: Թեթեւակի նկատեցի, որ ծիաւորները բոլոր թափով քշում էին ծիերին . . . Բոլորով մի սիրտ, մի հոգի դառած դէպի Հազի Դարա էինք սլանում: Ո՞վ տւեց, ո՞ւմ հրամանն էր. չգիտեմ, այդ ըոպէին չէի էլ ուզում իմանալ: Միայն գիտակցում էի, որ քանի շունչ կար պէտք էր վազել, Հազի Դարան վերցնել ինչ գնով էլ լինի . . .

Տեղը քանի գնում բարձրանում էր, բայց մենք դեռ վազում էինք: Վազելիս որքան տեսողութիւնս լարեցի՝ դիմացս բան չկարողացայ որոշել եւ եթէ գնդակների սուլոցը լինէր, կարելի էր կարծել, որ մըցութիւն էր այն: Միայն աղօտ կերպով նկատեցի, որ սարը մի քանի տեղից մխում էր

ՈԽ Թ-ԱԿՐԲԵՐՔ ԿԸ ՓԱԼԵՑԻՆ

Սւինամարտ տեղի չունեցաւ :

Հազի Դարան իր ամբողջ երկարութեամբ մեր ծեռին էր . . . Լեռան զագաթից դիտակի միջով, անգամ հասարակ աչքով, պարզ երեւում էր, թէ ինչ փութկոտութեամբ փախուստ էին տալիս նրանց հրետանին ու սայլախմբերը . . . Երեւում էր շոսէն եւ երկաթուղագիծը, որ 4—5 վերատ ուղիղ զծով զուզա-

հեռաբար գնում էին։ Արջուտ կիսակայարանի կտուքն էր կարմրին տալիս։ Ճանապարհի ուղղութեամբ բարձրացած փոշին ցոյց էր տալիս, որ անխնայ քշում էին ծիերին։ Մի փոքր դէպի ծախ — մեր ոտների առաջ բաւական հարթ մի տարածութիւն էր. կանաչ արտերի մէջ շարժուն կէտեր էին երեւում, որ մերթ կորչում էին, մերթ յայտնուում, գնալով փոքրանում ու հեռանում։ Այդ նրանց ցիր ու ցան եղած հետեւակն էր, որ խայտառակ փախուստի մէջ էր որոնում իր փրկութիւնը։ Աւելի մօտ՝ մեր յոզնած ու անշնորհք հեծելազօրն էր, որ կակուղ արտերի մէջ ծիերը բաց թողած զուր աշխատում էր փախչողներին հասնել . . .

Թէ անհուն բերկրանքի ի՞նչ բոլէներ ապրեցինք այդ երեկոյ Հազի Դարակի վրայ, այդ միայն մննք զիտենք .

ՅԵՂԹԱՆԱԿԻ ՎԱՂՈՐԴԱՑՆԻՆ

Ամքող 6 վերստ թշնամին յետ շպրտւեց։ Ուշ միայն նրանք կանգ առան, երբ տեսան, որ ևենի չենի առաջանում . . . Այդպէս էր հրամայւած եւ յետոյ ամքող երկու օր քաղցած զինւորները առաջին անգամ այդ սարի վրայ էր, որ ասկեարների թողած Ալէքսանդրապոլի մեր պաքսիմատին համը տեսան . . .

Լեռան լանջերը կորել էին ուումբերի կտորւանքների ու գնդակների մէջ։ այս ու այն կողմը մեծ ու փոքր սեւացած փոսեր էին երեւում։ մեր ուումբերի գործն էր։ Գտանք կանոնաւոր փորւած դիրքեր, մօտերը բաւականաչափ փամփուշտներ, թէ՛ լիքը, թէ՛ դատարկ։ Շատ էին թողած զինւորական պայուսակները, թողել էին եւ վերաբերկուներ, անգամ կօշիկնե՛ր...

Առաջանալը կատարւել էր համարեսա միաժամանակ: Ինչպէս յետոյ իմացւեց, մերոնց հուռռան եղեկտրականութեան պէս անցել էր ամբողջ ճակատով. իրարու զոկ ու առանձին գործող զօրամասերը իրենք էլ յարմար էին տեսել մէկէն յարծակման անցնել: Նոյնը տեղի էր ունեցել եւ ազ թեւում, միայն թէ քիչ ուշ, որովհետեւ սարն ի վեր վազելիս այդ մասից մեր կողքով շատ գնդակներ անցան. տաճկական ծախ թեւն էր, որ իր ազի տեղի տալը տեսնելով փորձում էր մեզ հարւածել . . .

ՄԵՐ ՆՈՐ ԴԻՔՔԵԵՐԸ

Այդ օրը, Մայիսի 26, մեր ճակատը ընկնում էր այսպէս: Զախ թեւ, — Հաջի Դարա եւ նրա շարունակութիւնը մինչեւ Հայդարլի եւ մի փոքր էլ այն կողմը՝ աւելի հարաւ: Կենտրոնը նորից Դշլաղ զիւղն էր, միայն թէ այս անգամ կենտրոնի առաջաւոր մասը հասնում էր մինչեւ այնտեղ, ուր Հաջի Դարան ու նրանից հիւսիս ընկնող լեռնամասը տեղ էին տալիս զրին (Փամբակ չայի), շուէին ու երկաթուղագծին: Ազ թեւը ընկնում էր յիշեալ լեռնամասում, ուր առաւօտը Տաճիկների ծախ թեւն էր ամրացած :

Մէկ ու կէս օրւայ մեր ունեցած յաջողութիւնների արդիւնքն այս էր: Արդէն մթնում էր. ճակատի վրայ հանգիատ էր, միայն ծախ թեւի ամենահեռաւոր մասում թոյլ հրացանաձգութիւնը դեռ շարունակում էր:

Սարի վրայ ցուրտ էր. պաղ քամին էր փչում, իսկ զիշերը մառախուղը պարզւեց :

ԹԱՅՅԱ ՃՈԿԱՑՈՒԳԻՐԸ . . .

Այսքան գեղեցիկ հետեւանքների հասած մեր առաջխաղումը հենց նոյն գծի վրայ էլ մնաց : Աննպաստ հանգամանքները մեծապէս ազդեցին իրերի ընթացքի վրայ եւ հակառակորդը յենւելով իր թւով մի քանի անգամ մեզ գերազանցող նոր զօրքերի վրայ, միւս օրւանից առաջ շարժւեց նախապէս ճակատը լայնացնելով ու իշխող բարձունքները գրաւելով . . .

Առաջին օրը, Մայիսի 27, մեր աջ թեւը կոտրւեց, որ սկզբից մինչեւ վերջը թոյլ էր ու թոյլ էլ մնաց :

Զախ թեւը սակայն պահեց իր բռնած ամբողջ տարածութիւնը եւ Մայիսի 27ի գիշերւայ ժամը 2ից յետոյ էր, որ մթութիւնից օգտւելով նա էլ կամաց-կամաց նահանջեց . . .

28ին երկու թեւերում աննշան կռիւներ էին, որ տեղի ունեցան : Օղակը քանի գնաց նեղացաւ եւ 28ի կէսօրից անց մենք հազիւ չբաժանեցինք մեր միւս ընկերների վիճակը : Այդ օրը Դարաքիլիսան ընկաւ, որով եւ փակւեց Մեծ Հերոսամարտի այդ փայլուն էջը . . .



ՀԵՐՈՍԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ



Բնկել էին Դարսն ու Ալէքսանդրապոլը : Երեւանը կտրւած էր ոչ միայն դրսից այլ եւ Դարաբաղից ու իր միւս հարազատ մասերից: Նա թողնւած էր իր բախտին, մի բախտ, որ գերազանցօրէն տրաժիկ էր: Տաճիկներն արշաւում էին երեք ուղղութեամբ . Բաշաբարանով, Բարդողեան լեռնաշղթայի ուղղութեամբ Սարդարապատի վրայով, թեւեր ունենալով Սուրմալուն եւ Բաշգեառնին :

Երեւանը տագնապում էր . ոչ բաւարար չափով փամփուշտ, ոչ թնդանօթի ուումք, ոչ պարէն, եւ որ ամենազլխաւորն է, ոչ էլ զինւորական կանոնաւոր բանակ :

Արարատեան Հայութեան տէրն ու իրաւական մարմինն այդ օրերում Երեւանի Ազգային Խորհուրդն էր՝ Արամի գլխաւորութեամբ :

. . . Յուզումնալից նիստն է Ազգ. Խորհրդի . բոլորը յուսալիք են . առաջարկ է լինում դատարկել Երեւանը . այդտեղ, ահա, հայ ժողովրդի մեծ կամքը՝ Արամը ծառանում է ըմբոստօրէն, խփում է ծեռքը սեղանին ու անդրդւելի կամքով յայտարարում, թէ Երեւանը չպէտք է դատարկել, թէ պէտք է դիմադրել մինչեւ վերջին մարդը : Կանչում է քաղաքի հրամանատար Շահիսաթունուն եւ նրան յանձնում Երեւանի կարգապահութիւնը, լիազօրելով նրան որպէս զի արգիլի քաղաքից ելնելը եւ ապա, ինքը, պատրաստում է ճակատամարտի :

Զինւորական հրամանատար է նշանակւում Զօր. Սիլիկեանը, Բաշաբարանի ճակատը վերցնում է Դրօն, Սարդարապատի ճակատը՝ Զօր. Փիրումեանը :

Եւ շարան-շարան, հնազանդ եւ գիտակ իր պայքարին՝ հայ աշխատաւորութիւնը դիմում է դէպի Բաշաբարան եւ Սարդարապատ :

Դաշտեցին, հողի եւ մաճի զաւակները արթնացել էին վտանգի հանդէպ, խորն էին զգացել իրենց վիճակի ծանրութիւնն ու գալիք նախճիրը եւ, թողած հողն ու աշխատանքը, քայլում էին դէպի զօրաճակատ, որպէս զի իրենց աշխատանքը ոչ մի կրունկ չտրորի :

Զինավառ էին Սուրմալուն, Էջմիածինն ու Արարանը, անբացատրելի հերոսական ոգեկոչումն էր կատարւել :

Մայիսի 21ը, 22ը եւ 23ը առաջապահ գնդերի փոքրիկ ընդհարումների շրջանն էր, որից յետոյ արդէն բախւում են իրար երկու հազարամեայ ուժերը, աշխատանքն ու սուրը: Եւ 25ին ու 26ին յաղթանակում է աշխատանքը, Արարատեան դաշտի կրծքի վրայ, Մասիսի աչքերի առջև, Արարսի մեղմ ու տըխրագին երգի տակ. վերջին անգամ, եւ ինչպէս միշտ Արարատեան դաշտում փշրում է սուրը՝ քրտինքի եւ աշխատանքի հարւածների տակ :

Ծերունի Սիլիկեանը, անձամբ ու իր ներկայութեամբ, վառում է ռազմական կրակը հին աշխարհում, մի րոպէ իսկ չմնալով երեւանում. հայ ժողովրդի մեծ որդին, Դրօն, մի խիզախ ճակատումով Բաշաբարանից յետ է շարրտում, բորիկ ու քաղցած տղաներով, տաճիկներին դէպի Ալէքսանդրապոլ: Ու 26ին Զօր. Փիրումեանը ջարդում է Սարդարապատի տակ տաճկական լրօրէն յամառ բանակը, քշում եւ փախուստի

մատնում։ Հեռագիրը հասնում է երեւան . ուղղում է մէջքը արի Արամը , ժպտում ի՞ր ժողովրդին յատուկ հաստատակամութեամբ ու հպարտութեամբ եւ բոլորին զէնքի կոչում։ Հեռագրում Զօր. Սիլիկեանը խնդրում է նոր ուժեր՝ առաջ շարժւելու համար, եւ հաց ու ջուր : Հայ երիտասարդ սպան՝ Շահիսաթունին , որ լծւել էր իր ժողովրդի տառապանքին, եռանդուն կերպով մի զիշերւայ ընթացքում հաւաքում է երեք վագոն պաշար եւ ճամբում զօրանակատ :

Թող մնայ արձանագրւած այդ օրերի համար , որ մի քանի աղքատ գաղթականներ բերել ու մատուցել են Շահիսաթունուն մի-մի կտոր հաց , իրենց վերջին պատառը , եւ տառեխս ծկի մի մասը խնդրելով ընդունել ու ճամբել զինւորներին , մինչդեռ կուշտերը պատրաստում էին փախչել երեւանից . . . Մնում էր ջուր հասցնել բանակին . եւ Շահիսաթունին դիմում է կայարան ցիստերներով ջուր ուղարկելու... տեսնում է , որ կայարանի ջրանցքի բուբը խցուած է գերանի մի մեծ կտոր . . . Ուրեմն աշխատող են եւ մեր թիկունքում , մեր վատ հարեւանները . . . մինչեւ այսօր էլ պահուում է այդ գերանի կտորը , որպէս խորհրդանշան մեր հարեւանների որոշ տարրերի «բարեկամական» քաղաքականութեան , եւ քաղաքացիական քաջութեան : Զուրն էլ է հասնում , Արամի կոչին արձագանգ է տալիս մնացած գաւառը , եւ մէկ օրւայ ընթացքում հաւաքւում է 10000 մարդ , իր զէնքով ու պաշարով , եւ դիմում է անմուռնչ դէպի զօրանակատ :

Հարւածը իջած էր թշնամու զլիսին անսպասելի թափով։ Ալէքսանդրապոլը խուճապի մէջ , պատրաստում էր տաճկական փախուստը դէպի Կարս , երբ վրայ է հասնում Բաթումի զինադադարը եւ կտրում

հայութեան ոգու ճանապարհը դէպի Շիրակ եւ Կարս:


Եւ մարտիրոսական Շարաթը վերջանում է յաղթութեամբ ու սկսւում է դիւանագիտական արեւելեան խեղկատակութիւնը մեր երկրի գլխին: Այդ յաղթութեամբ մայիսի 28ին հիմք է դրւում փաստօրէն մեր երկրի անկախութեան: Դրանով նոր թռիչք է հաղորդւում մեր ժողովրդի ազատահրական կամքին:

. . . Արարատեան դաշտը դառնում է գերեզմանատեղին մեր ժողովրդի լաւագոյն զաւակների: Հանգչում են նրանք հայութեան ծոցում — մեծ հոգիները՝ անանուն եւ անշիրիմ մեռելները թանգ: Ոչ ոք չգիտէ նրանց անունները :

Փա՛ռք մեր ընկած զոհերին . . .

Փա՛ռք աշխատանքի յաղթանակին եւ նրանց, որոնք կազմակերպեցին Սարդարապատի եւ Բաշարաբանի յաղթանակը եւ հայութեան քաղաքական կեանքի ու անկախութեան հիմքը դրին:

Գ. ՇԱՀԻՆԵԱՆ



ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

ՈՐ ՎՃՌԵՑԻՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԲԱԽՏԸ

Լինել-ըլինելու օրեր էին :

Հայութիւնը կ'ապրէր իր վերջին , բայց ամենաեղերական նգնաժամը :

Սրեւմտահայութեան մեծ մասը կոտորուած , հայրենի օնախները քարուքանդ , յուսալքումը ընդհանուր , ու ահա իրարու ետեւէ կ'իյնային Սարըդամիշ , Կարս , Ալեքսանդրորօլ , այսպէսով վերջին հարուածն ալ տալով մնացորդ հայութեան կորովին :

Եւ ահա , մայիս 26ին , Վէհիպ փաշան վերջնազիր մը տուաւ Անդրկովկասի կառավարութեան՝ պահանջելով Ախլցխա , Ախլքալաք , Ալէքսանդրօրոլի շրջանն ամբողջ , Սուրմալուն , Նախիջեւանը եւ Էջմիածինը , վերջնազիր մը , որուն նպաստակն էր բաժան բաժան ընել Անդրկովկասի ազգութիւնները եւ մէկիկ մէկիկ ջախչախել զանոնք :

Մայիս 27ին , Վրաց Ազգ . Խորհուրդը հուչակեց Վրաստանի անկախութիւնը :

Ատրապէջանցիները արդէն իրենց անկախութիւնը յայտարարած էին վերջնազիրը տրուելուն պէս , Պաթումի մէջ :

Հայերը , այսպէս , մինակ կը մնային ամբողջ Կովկասի մէջ , դէմ դէմի տաճնկական հորդաներուն : Մայիս 27ի , 28ի եւ 29ի օրերը հայկական ղեկավար շըրջանակներու ամէնէն տառապազին օրերը պիտի մնան:

Մեծ վտանգին դէմ միս մինակ :

Հայոց Ազգային Խորհուրդը կը տեսնէր որ իր հարեւանները մէկիկ մէկիկ կը դաւեն իրեն, ու զինքը առանձին կը թողուն ահաւոր վտանգին դիմաց :

1918 Մայիս 29ի զիշերը զարհուրելի զիշեր մը եղաւ Հայութեան համար : Հայոց Ազգային Խորհուրդը հոն, Թիֆլիսի մէջ, Հայուն ճակատագիրը պիտի վճռէր :

Ու վճռեց : Ան, ահաւոր մղծաւանջներու եւ վիոթորիկներու այդ պահուն, որոշեց ինքզինք յայտարարել ազգային միակ գերագոյն իշխանութիւն եւ միակ օռկան հայկական խնդիրներու լուծման համար :

Հայաստանի Հանրապետութեան հիմն էր որ կը դրուէր :

* *

Բայց մինչդեռ մեր ղեկավարները վտանգի ծանրութեան տակ ճնշուած՝ ու իրերու հարկադրանքէն ստիպուած՝ Թիֆլիսի մէջ Ազգային գերագոյն իշխանութեան հիմը կը դնէին, անդին Արագածի ստորոտը, Սարտարապատի առջեւ եւ Դարաքիլիսէի լեռներուն վրայ տեղի կ'ունենային երկու պատմական ճակատամարտներ :

Թուրքերը թաթարներու օգնութեամբ մտած էին արդէն Բօրչալու, ու Հայաստանը արտաքին քոլոր յարաբերութիւններէ կտրուած էր : Թիֆլիսի մէջ զբոնուող հայ ղեկավարները ամբողջովին անտեղեակ երկրի անցուղարձին եւ ահ ու սարսափի մատնուած՝ անզօր կը զգային Թուրքերու արագ խուժումը դիմագրաւելու, մինչդեռ երեւանի մէջ, հայութիւնը ամէն տեղէ հաւաքուած ցնցում մը կ'ունենար : Ու ահա կեանիքի ու մահւան՝ այդ բոպէին՝ հրապարակ կուգան

Արամը՝ ընդհանուր ժողովրդի կամքով դիկտատոր ընտրուած, Զօրավար Սիլիկեանը զինուորական դեկավար, վտանգաւոր օրերուն միշտ կուրծք տուող Դրօն ու իր հետ՝ Զօր. Փիրումնանը : Ու խանուչորա ժամուան ընթացքին, կը բազմապատկուի հայկական բանակը, ու կը յառաջանայ դէպի Սարտարապատ :

Յեղափոխութեան, ինքնապաշտպանութեան ընդգումը կը խօսի բոլորին մէջ, եւ բոլորը պահ մը կը գտնեն իրենց կորանցուցած արիութիւնը եւ կը մեկնին մեռնելու կամ յաղթելու համար :

Թուրք բանակները բազալերուած մինչեւ այդ իրենց տարած յաղթանակներէն, մոլեզնած թալանի, սպանութեան եւ բռնաբարութեան կիրքերով, շացած Պարուի եւ երեւանի հարստութիւններէն, կատաղի յարձակումներու սկսած էին երկու թեւով, Ալէքսանդրօբոլէն եւ Ախլքալաքէն դէպի Ղարաքիլիսէ: Այդ սեղմ օղակին մէջ կ'ուզէին խեղդել մնացող հայութիւնն ալ :

Դանակը ուկորին հասած էր . . .

Ու տեղի ունեցաւ առաջին ճակատամարտը :

Զօրավար Սիլիկեանի, Դրօն եւ Զօրավար Փիրումնանի դեկավարութեամբ մեր զօրքերը Սարտարապատի առջեւ, Անիի աւերակներուն վրայ, չորս օրուան բախստորոշ գօտեմարտի մը բռնուեցան թրքական գերակշիռ ուժերու հետ: Արիւնալի եւ օրհասական կոփւը իր հերոսական եւ յաղթական դրուազներով ժամը ժամին կը հաղորդուէր Զօր. Նազարբէկեանին՝ ընդհ. հրամանատարին, որ Ղարաքիլիսէի ճակատը կը գրտնուէր: Այս ծերունին որ ժամանակ մը թուրք բանակներուն սարսափին էր եւ երկարեայ զօրավարի անունը վաստկած, եւ այժմ լքուած՝ կը տեսնէր իր բանակի քայլքայումը, ոգեւորուեցաւ Սարտարաբատի ուժեղ

ընդդիմութենէն, զինքը շրջապատող գործիչներու հետ մտաւ կազմակոյժ զօրքին մէջ, վերակազմելու համար իր բանակը: Յաջորդ օրը, Տիլիջանի եւ Դարաքիլիսէի շրջանին մէջ ոգեւորութիւնը իր գագաթնակէտին կը հասնէր: Սարտարապատի ճակատամարտին մէջ մերինները յաղթած էին, հազար ուր հարիւր զոհերու գինով: Խակ Թուրքերը երեք հազար դիակ թողլով՝ սկսած էին նահանջել դէպի Ալէքսանդրօբոլ: Թշնամին կը հալածուէր կրնկակոխ Սարտարապատի քաջարի բանակին կողմէ, երբ Դարաքիլիսէի առջեւ սկսաւ երկրորդ արիւնահեղ ճակատամարտը, իրերազինջ ահոելի բախումը, որու նմանը թերեւս տեսած չէր Կովկասեան ճակատը այս հինգ տարուայ պատերազմի ընթացքին:

Բոլորը իրենց զէնքով եւ պաշարով վերադարձան շրջապատելու հրամանատար Նազարբէկեանը. շատերը ժամանակ չունեցան մնաս բարով ըսելու իրենց կիներուն եւ մայրերուն, ուրիշները լծուած սայլի վրայէն միայն իրենց հրացանը վերցուցին, ճանապարհին վրայ ծգելով իրենց սայլը. ծերերը իրենց ուրախութենէն կուլային. ու քանի մը ժամուան մէջ կը դասաւորուէր եօթը հազարնոց մահուան բանակը, ոգեւորութեան հեղեղէն քշուած՝ Դարաքիլիսէի բարձունքներուն վրայ օրհասական կատաղի կոփւը մղելու տաճկական տասը հազարնոց բանակին դէմ:

Եւ 29 Մայիսին երբ Ազգ. Խորհուրդը Հայերու անկախութիւնը կը հոչակէր եւ մեր պատուիրակները Պաթումի մէջ Խալլի պէյի եւ Վէհիալ փաշայի տրամադրութիւնները կը շօշափէին, անդին մոլեգին ՞կըռուի մէջ հազարաւոր դիակներ կ'ինային, երկինքն ու գետին զէնքի շաշիւնէն կը դղրդային, եւ ամէն վայրկեան Վէհիալ փաշան կը սպասէր իր բանակի յաղթութեան լուրին, որ կ'ուշանար: Հինգօրեայ անընդ-

հատ ճակատամարտը կը վերջանար զարհուրելի ողբերգութիւնով մը : Երկու բանակներն ալ անհաշտ՝ տեղն ու տեղը կը խորտակուէին , Թուրքերը ծգելով վեց հազար դժակ , իսկ Հայերը չորս հազարէ աւելի . ու մնացորդները ողբերգութեան արհաւիրքէն քշուած՝ լուլութեան եւ ամայութեան կը մատնէին երէկուան ահեղագոռ ուազմադաշտը : Դարաքիլիսէն շաբաթ մը ամբողջ մնաց անտէր . . . Միայն արծիւները սաւառնեցան անթաղ դիակներուն վրայ :

Վէհիպ փաշան կծկում մը ունեցաւ . կեղծ ժաղիտը դէմքին՝ հայ պատուիրակները շնորհաւորեց մեր մարտիկներուն քաջագործութեան համար . . .

Եւ ստորագրուեցաւ Պաթումի հաշտութեան պայմանագիրը :

Ու այսպէս, արեան հեղեղներու, թնդանօթներու բոմբիւնին , հերոսներու դիակոյտին եւ վիրաւորներու հունդիւններուն մէջէն բարձրացաւ հայկական եռազդյնը երեւանի բարձունքին վրայ , միշտ տխրութեամբ դիտելով Մասիսը , որ դեռ այն ժամանակ թշնամիին ծեռքն էր :



Հայաստանի Խորհրդարանի բացման օրը , 1918 Օգոստոս 1ին , երբ յաղթական Թուրքերն ու Գերմանները խստօրէն կը հսկէին մեր վրայ , Նախագահ Ա. Ահարոննեան՝ զսպուած զայրոյթով մը կ'ըսէր իր նախագահական հառին մէջ . «Մեր սահմանները երկարէ չեն , անոնք պիտի շայննաև:»

Անցան դաժան օրերը , եկաւ նոր գարուն : Լայնան մեր սահմանները , Մասիսը ազատուեցաւ եւ Ահարոննեանը անկէ յետոյ զդիմեց Գերմաններուն որպէս զի «Մեզի աշնեան հոդ տան որ զոնէ մեր մեռելները թաղեղուտեղ ունենանք . . . »

ՄԵՇ ԵՐԿՈՒՆՔԸ



ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԶԵԿՈՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊԱՅԱԿՈՅՑԻ

27 Մայիս, զիշերուան ժամը 5

Արաքս կայարանի, Թուլքա-Թափայի եւ 440 թիւ
բարձունքներուն մօտ երեք օր տեւող կոխուը վերջա-
ցաւ թշնամիին համար պարտութեամբ։ Ան անկարգ
եւ շտապ կը նահանջէ, հետապնդուելով մեր փոքրա-
թիւ հեծելագունդէն։

Բաշ-Ապարանի ուղղութեամբ զիշերը խաղաղ
անցաւ։

27 Մայիս, զիշերուան ժամը 2

Երջանիկ եմ հաղորդելով մեր զօրքերու յաղթու-
թիւնը Դշլաղի մօտ։ անոնք վանեցին ուխտադրուժ
թշնամիին յարձակումը, որ զերիներու ցուցմունքին
համածայն՝ կ'առաջանար Դարաքիլիսէն զրաւելու հա-
մար։ Մեր զինուորները ոգեւորուած այդ յաջողութե-
նէն, դիմեցին յարձակման, բունելով անոնց աջ թեւը.
յարձակումը վերջացաւ փայլուն յաջողութեամբ։ Մենք
դուրս վանեցինք հակառակորդը Աղվեսի-Դարա զիւղէն
եւ անոր արեւելեան կողմը գտնուող 1010 թիւ բար-
ձունքէն։ Միաժամանակ, ճակատէն յարձակման դի-
մեցին մեր զօրամասերը եւ ուժեղ հարուածով տիրե-
ցին 750 թիւ բարձունքի շրջանը գտնուող միւս բար-
ձունքներուն։

Թշնամին փախաւ՝ հետապնդուելով մեր քաջերէն։
Ան հսկայական կորուստներ ունեցաւ՝ զլիսաւորապէս
թնդանօթային կրակէն եւ հեծելագնդի հարուածներէն։

28 Մայիս, գիշերուան ժամը 10

Այսօր երեկոյեան ժամը 8.40ին, անհաւասար կըու-
ւին մէջ հերոսաբար ինկաւ մեր հին հայդուկներէն
Զեմլեակը :

Թուրքերը՝ երեքօրեայ կռիւներէն յետոյ զարդուած
են եւ յետ կը նահանջեն հապճեպ կերպով։ Անոնց
զօրամասերը բաժնուած են երեք խումբերու։ Առա-
ջինը՝ Ալագեազի կայարանէն կը նահանջէ դէպի Անիի
կայարանը, երկրորդը՝ Կրմզլու եւ երրորդը՝ Ախզա-
կալա։ Մեր զօրամասերը բայլ առ քայլ կը հետապն-
դեն զանոնք։ Ոգեւորութիւնը աներեւակայելի է։

28 Մայիս, կէս գիշեր

Կը յայտնենք որ մերոնք գրաւած են Ալագեազ
կայարանը եւ կը շարժուին դէպի Անի։

28 Մայիս, գիշերուան ժամը 14

Բաշ-Ապարանի ուղղութեամբ, երէկ մեր զօրա-
մասերը դիմեցին յարծակման եւ թշնամին իր դիրքե-
րէն դուրս վանեցին։ Մերոնք կը հետապնդեն նահան-
ջող թշնամին։

ԵՐԵՒԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԿՈԶԸ

ՍԱՐՏՈՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

Հայեր,
Շտապեցէք հայրենիքն ազատելու։

Հասել է բոպէն, երբ իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անծնականը, յանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատի պաշտպանութեան, պիտի գործ դնի իր վերջին ծիգը՝ թշնամուն հարւածելու համար :

Մենք չենք ուզում կռւել, յանուն խաղաղութեան եւ հաշտութեան՝ պատրաստ էինք մենք ընդ առաջ գնալու ամէն տեսակ զգնողութիւնների, սակայն մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով, նա ըստ երեւոյթին ստրկացնել է ուզում մեզ, բայց իրօք նա ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը : Բայց քանի որ պիտի ոչնչանանք, աւելի լաւ չէ՞ որ զէնքը ծեռներիս փորձենք մենք մեզ պաշտպանելու : Գուցէ յաջողւում է մեզ կռւով ձեռք բերել ապրելու իրաւունքը :

Իսկ որ մենք կարող ենք պաշտպանել, դա ցոյց տւեց մեր վերջին կոխւները մեր ճակատում, ուր մեզանից թւով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր զօրքի հերոսական յարձակման առաջ :

Հարկաւոր է մի ճիգ եւս եւ թշնամին վունտւած կը լինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արիւն քրտինքով աշխատել են զէթ մի կերպ հայթայթել իրանց օրւայ ապրուստը :

Հայեր,

Ժամանակ չէ դանդաղելու : Բոլոր մինչեւ յիսուն տարեկան հասակ ունեցողները՝ պարտաւոր են զէնքի տակ գալու . ևս պահանջում եմ բոլորից ներկայանալ իրանց զէնքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանութեան համար :

Հայուհիներ,

Ցիշեցէք Ե. դարու փափկասուն տիկնանց, որոնք

ոգեւորեցին իրանց ամուսիններին դէպի Մեծ Գործը , անմահ Վարդանի կռիւների ժամանակ , հետեւեցէք նրանց օրինակներին . եթէ չէք ուզում , որ Զեր պատիւը ոտնակոխ լինի , խրախուսեցէ՛ք նրանց եւ արհամարհեցէ՛ք այն վախկոտներին , որոնք զանազան պատրւակներով խուսափում են ճակատ գնալուց : Հաւաքեցէք նրանց համար ռազմամթերք , հաց , շոր եւ ուրիշ մթերքներ . . .

Խորին կերպով համոզւած եմ , որ այս իմ կոչը անարձագանգ չի մնայ եւ երկու-երեք օրւայ ընթացքում կը կազմակերպւի մի այնպիսի քաջարի զօրաբանակ . որին կը յաջողւի վունտել թշնամուն հայրենի հողի սահմաններից եւ ապահովել հայ ժողովրդի գոյութիւնը :

Յանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան :

Յանուն ոտնակոխ եղած ճշմարտութեան՝

Ոտքի կանգնեցէ՛ք : Դէպի գործ , դէպի սրբազան պատերազմ :

Բոլոր զէնքի ընդունակ տղամարդիկ պարտաւոր են ներկայանալ երեւանում զօրավար Բէժանքէկին , իսկ բոլոր ժողոված մթերքները յանձնել տեղական Ազգային Խորհրդներին :

Երեւանի զօրամասի հրամանաւար
ԶՕՐԱՎԱՐ ՍԻԼԻԿԵԱՆ

1918 Մայիս 24

ԸՆԴՀ. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԿՈԶԸ

ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻ ՑԱՂԹԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Հայեր ,

Ծանր փորձութիւններ է ապրում մեր ժողովուր-

դը : Տանկական բազմադարեան ստրկութիւնից յետոյ մեր ժողովուրդը հասկացաւ , որ այդպէս շարունակւել այլեւս չի կարող եւ վճռեց՝ կամ զէնքը ծեռքին նւաճել իր ազատութիւնն ու ստեղծել իրան համար երջանիկ ապագայ եւ կամ պատւով մնունել : Մեծ զոհողութիւններով ու զանքերով ստեղծւած մեր զօրքը՝ շնորհիւ շատ անզիտակից տարրերի , շուտով կորցրեց իր ոգեւորութիւնը եւ դրա հետեւանքն եղան մեր պատերազմական անյաջողութիւնները՝ մէկը միւսից ծանր :

Տանիկները ամենաբարբարոս կերպով խախտեցին հաշտութեան բանակցութիւններն ու կնքւած զինադադարը . նրանք օգտւելով զինադադարից առանց նախազգուշացնելու , անսպասելի կերպով յարձակւեցին ու զրաւեցին Ալեքսանդրապոլը : Այս բանը վերջնականապէս բայբայեց մեր զօրքը , եւ զինուորները ծգելով իրանց շարքերը՝ անկանոն խմբերով փախան իրանց տները , թողնելով բաղդի բերմունքին բոլոր մեր պահեստներն ու ամբողջ ռազմամթերքը : Թւում էր թէ ամէն ինչ կորած է եւ մեր նենդ թըշնամուն մնում է միայն շարունակել իր յաղթական ընթացքը դէպի երկրի ներսը , ստիպելով դրանով հայ ազգաբնակչութեանը գաղթել իրանց բնակավայրերից եւ կորցնել իր ամբողջ ունեցւածքը : Բայց մեծ է Աստուծոյ ողորմութիւնը : Երեւանի քաջարի զօրամասը , որի դէմ նոյնպէս թշնամին շարժւել էր — չտատանւեց , ընդհակառակը դիմադրելով նրա հարւածներին , ինքը յարձակման դիմեց եւ երկու օրւան կուից յետոյ , յետ մղեց թշնամուն եւ այժմ հետապնդում է նրան : Երեւանի զօրամասի յաղթութիւնը ոգեւորեց Ալեքսանդրապոլի զօրամասի զինուորներին . սկսւեցին կազմել վաշտեր , գումարտակներ եւ գնդեր , որոնք

արագութեամբ դարձան դէպի թշնամին՝ ոգեւորւած մի ցանկութեամբ եւ մի կամքով—յաղթել կամ մեռնել : Բայց մինչ այդ, մենք արդէն դժբախտաբար կորցրել էինք մեր ամբողջ պաշարն ու ռազմամթերքը, այդ պաշարից մեծ քանակութեամբ զէնք ու փամփուշտ ընկան ազգաբնակութեան ծեռքը, մթերքների պահեստները թալանւեցին գաղթող ժողովրդի ծեռքով, զինուորներից շատերը փախան իրանց տները : Հայ ժողովուրդ, այն զօրքը, որ վճռել է կեանքի եւ մահու կուր մղել թշնամու դէմ՝ պէտք է լինի կուշտ ու հագնուած :

Եթէ դուք ցանկանում էք ազատել ծեր ընտանիքներն ու ունեցւածքը, եթէ դուք չէք ցանկանում ապրիլ աւելի վատթար ստրկութեան մէջ, քան այն, որ դարերի ընթացքում կրել են մեր եղբայրները տանիկ կառավարութեան լծի տակ, եթէ չէք ուզում որ ամբողջ հայութիւնը կորչի—եկէ՛ք բոլորդ, ո՛վ զէնք կրելու ընդունակ է, եկէք ծեր զէնքով ու փամփուշտներով, վերցրէք ծեզ հետ հինգ օրւայ ուտեստեղէնի պաշար, մինչեւ որ կարելի կը լինի զօրքի կանոնաւոր պարենաւորումը կազմակերպել : Նւիրեցէք զօրքի համար հաց, գետնախնձոր եւ ուրիշ մթերքներ, լաւ յիշեցէք, որ ամէն դանդաղում ներկայ վճռական ըռապէին կործանիլ է, լաւ դիտեցէք, որ եթէ այժմ զէնքով չկարողանանք պաշտպանել մեր ազատութիւնն ու ունեցւածքը, ապա մենք արժանի չենք զոյութիւնն ունենալու որպէս ինքնուրոյն ժողովուրդ եւ այն ժամանակ վայ մեզ ու մեր յետնորդներին : Մեր որդիներն ու թոռները միմիայն անէծքով կը յիշեն մեզ : Մենք այս պէտք է դնենք միմիայն մեր սեփական ուժերի վրայ եւ եթէ այժմ առանց ժամանակ կորցնելու չօգնենք մեր զօրքին, զրացնենք նրա շարքերը զին-

ւորներով եւ չմատակարարենք նրան անհրաժեշտ
մթերքներ — մենք կորած ենք : Լաւ իմացէք, եթէ
այժմ զէնքով ջնաբենք մեր ազատութիւնն ու չստեղ-
ծենք մեզ համար երջանիկ ապագայ — այլեւս երբեք
չի յաջողւի այդ բանը ոչ մեզ եւ ոչ մեր սերունդներին:

Ներաքերութիւններն ուղղեցէք մօտակայ Ինտեն-
դանտային եւ Արտիլերական մթերանոցները եւ տե-
ղական հասարակական հաստատութիւնները, յայտ-
նելով այդ մասին Հայկական Կորպուսի Շտաբին :

Հայկական Կորպուսի հրամանաւար
ԶՈՐԱՎԱՐ ՆԱԶԱՐԵԴԳԵԱՆ

1918 Մայիս 25

ԵՐԵՒԱՆԻ ՀՐԱՄԱՆՏԱՐԻՆ ԿՈԶԸ

ՍԱՐՏԱՐԱՊՈՏԻ ՑԱՂԹԱՆԱԿԻ Վ.Ա.ՌՈՐԴԱՅՆԻՆ

Հայեր,

Մեր քաջարի զօրքերի հերոսական զործունէու-
թիւնը շարունակւում է եւ տաճիկ զօրքերը նահան-
ջում են :

Մենք պէտք է յետ վերցնենք Ալեքսանդրապոլը,
որը այնպէս նենգորէն գրաւեցին տաճիկները :

Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պէտք է ուղ-
ղւած լինեն դէպի Ալեքսանդրապոլը, մենք պէտք է
յետ վերցնենք նրան եւ ապա միայն բանակցութեան
մէջ մտնենք տաճիկների հետ խաղաղութիւն կնքելու :

Մեզ բոլորիս շատ լաւ պէտք է յայտնի լինի, թէ
որ աստիճան գրգռւել է անկուշու եւ միեւնոյն ժա-
մանակ թոյլ տաճիկ կառավարութեան ախորժակը :
Նա պահանջում է ամբողջ Ախալցխայի, Ախալքալա-
քի, Ալեքսանդրապոլի եւ Էջմիածնի գաւառները՝ էջ-

միածնի վանքի հետ միասին եւ երեւանի , Նախիջեւանի գաւառների մեծ մասը :

Միթէ մենք պիտի տանենք այդպիսի անարգանք : Միթէ հեշտ ու հանգիստ սրտով պիտի տանք թշնամուն մեր հայրենի հողերը , որ կերակրել , կերակրում են եւ պիտի կերակրեն մեզ եւ մեր սրբատեղին՝ Ս. Էջմիածինը :

Ոչ երբեք , հայ ժողովուրդ , դու չպիտի թոյլ տաս այդպիսի անարգանք :

Եւ այդ անարգանքը տեղի չի ունենայ , եթէ մենք հասնենք մինչեւ Ալեքսանդրապոլ :

Քիչ է մնացել մինչեւ Ալեքսանդրապոլ , հարկաւոր է միայն օգնել խրամատներում գտնւող մեր քաջերին եւ մի երբեք չորս օրից յետոյ մենք կը հասնենք մեր նպատակին :

Ուրեմն մի դանդաղէք . Հայեր շտապով խմբւեցէք խիտ եւ համերաշխ շարքերով , վունտեցէք թշնամուն մեր հայրենի արիւնաներկ հողից , եւ թող ձեզ հետ լինի ձեր յետնորդների օրհնութիւնը :

Դէպի զէնք բոլորդ .

Դէպի Ալեքսանդրապոլ :

Երեւանի գօրամասի հրամանաւար
ԶՈՐԱՎՈՐ ՍԻԼԻԿԵԱՆ

ԱՌԱՋԻՆ ԴՐՈՇԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԻՆ ՎՐԱՅ

Տակաւին չեն հեռացեր իմ յիշողութեան ու երեւակայութեանս մէջէն այն չարաշուք ու սրտամաշ օրերը, որոնց ենթարկւեցաւ Հայաստանի հայ ժողովուրդը իր սեփական ու մայրենի հողին վրայ :

Ամբողջ աշխատաւրութիւնը ֆուրկոններու եւ կառքերու վրայ բարձրացած՝ հալածական ու գաղթական, չափեց չափչփեց իր դաշտն ու արօտը Բամբակածորէն ու Շիրակէն մինչեւ Այրարատ, Կոտայք, Վարաճնունիք, Մաղկածոր ու դեռ աւելի հեռուն՝ Տիլինանի անտառուտ պուրակներն ու նոր Պայազէտի դաշտերն ու բարաժայուերը:

Սակայն նրա դիմադրական կորովը դարերու հոլովոյթին մէջէն նորէն յարութիւն առաւ եւ Վարդանանց ու Վահանանց բաղաքական գոյամարտէն, Զէյթունի ու Սասունի գոյամարտէն, Վասպուրականի՝ 1896ի եւ 1915ի յունիսեան ու ապրիլեան հերոսամարտերէն ետք՝ նորագոյն պատմութեան համար տաւ Բաշ-Աբարանի, Դարաքիլիսէի եւ Սարտարապատի օրհասական ու փառահեղ ճիգերը, որոնց շնորհիւ յաղթական պետութիւնը խալիքաներու յաջորդին բերնով ու խելագար թափով արշաւող փաշային միջոցով խաղաղութեան դաշն առաջարկեց մինչեւ այդ հալածական՝ բայց կորովի ժողովուրդին:

Հայ ժողովուրդի սրտին վրայ ծանրացած մղծաւանջը հեռացաւ պահ մը ու ամէնքը նորէն հին օրեւ-

րու երազներով արբեցած՝ վաղւան լուսաշող արեւին պատրաստւեցան:

1918ի մայիսեան այդ ազատ առտուն . . . Ծաղկունանց գաւառի գլխաւոր կեղրոնատեղին — Ախտային մէջ փութով պատրաստութիւններ կը տեսնըէին ընդունելու համար Թիֆլիսէն նորեկ Հայոց Ազգային Խորհուրդը, որ Երեւան պիտի երթար հայ հանրապետութեան գաղափարը հիմնաւորելու եւ մարմնացնելու համար :

Ճնշւած էինք ամէնքս: Սիրտերնիս պաղ էր ու քիչ մըն ալ յոռետես էինք կատարւող փաստին համար, որ կուգար հայ ժողովուրդի դահիճին կողմէ:

. . . Ահա Ելենովկայի ճամբուն վրայ բարձրացած փոշին կ'ազդարարէ անոնց գալուստը :

Դիւղին հրապարակին վրայ կը դասաւորուին հայ զօրքերը զօրավար Մամիկոնեանի հրամանատարութեան տակ. գիւղական հասարակութեան ներկայացուցիչները. հայերն ու մալականները առանձին առանձին մատուցարաններու վրայ, կը ներկայացնեն «աղ ու հաց» Հայ նորաստեղծ կառավարութեան ներկայացուցիչներուն :

Տեղի կ'ունենայ սրտառուչ հանդիպումը:

Հոն են մեր Արամը — աննկուն Դրօյին հետ՝ Սարտարապատի եւ Բաշ-Ապարանի դափնիին տէրը. հոն են Երեւանէն Արամին հետ եկող Ազգային Խորհուրդի միւս անդամները ու ես ամենէն առաջ արցունքով կը դիտեմ Արամին, Աւետիք Սահակեանին, Քաջազնունիին, Կարճիկեանին, Սիր. Տիգրանեանին եւ միւսներուն ողջագուրանքը հայ հողին վրայ հայ զօրքին ու ժողովրդին առջեւ :


Ժողովուրդին առաջաւոր տարբերու աւագին հան-

դիսաւոր երեւումն էր անիկա Հայաստանի հողին վը-
րայ . . . :

Ողջագուրանքէն ետք, ողջոյնի խօսք ըսելու պա-
տիւը կ'իյնար մեր ամենասիրելի հայր Աւ. Սահակեա-
նին: Անիկա կերկերուն ծայնով կ'ողջունէ հայ ժողո-
վուրդը իր տառապանքին մէջ, հայ զօրքը իր անօրի-
նակ ու հերոսական պայքարովն ու հայ երիտասարդ
սերունդը իր վաղւան լուսաշող հաւատքով:

Կը մեկնին:

Ու այնուհետեւ շաբաթէ մը ետք, Երեւանէն լուր
կուզայ, որ քաղաքային ակումբը վերածւած է խոր-
հըրդարանի, որ խորհրդարանի զիսուն՝ օր-ցերեկով
իշխողի աչքին առջեւ կը ծածանի հայկական եռա-
գոյն դրօշակը, որ հայ աշխատաւորութիւնը անօրի-
նակ ճիգով իր վաղւան գոյութեան իրաւունքը կը
պատրաստէ :



Ի՞ՆՉՈՒՍ ԾՆՈՒՆԴ ԱՌԱՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ




1917 Մեպտեմբերին Թիֆլիսի մէջ գումարուեցաւ Ռուսաստանի Հայութեան մէկ համագումարը, որուն կը մասնակցէին քաղաքային Տումաներու հայ անդամներու ներկայացուցիչները, նախկին ռուսական պետական Տումաներու անդամները, քաղաքական կուսակցութիւններէ համեմատական թիւով ներկայացուցիչներ, ազգային հաստատութիւններէն եւ միութիւններէն մէյ մէկ ներկայացուցիչ եւ Արեւմտահայ Խորհուրդը իր ամբողջ կազմով, (15 հոգի) ինչպէս նաև վճռական ծայնով հրաւիրուած 5—6 յայտնի հասարակական գործիչներ, որոնք այս կամ այն կերպով վերոյիշեալ ներկայացուցչութենէն դուրս մնացած էին:

Համագումարի ամբողջ կազմն էր 225 հոգի, որոնցմէ 115ը կը պատկանէր Դ. Յ. Դաշնակց., 44ը, ժողովրդական կուսակցութեան (Էս-էր), 23ը սօսիալիստ յեղափոխականներուն, 24ը սօցիալ-տէմօքրատ, (Էս-Դէկ), մնացածները չկոքներ էին :

Այս համագումարէն ընտրուեցաւ 45 հոգինոց ազգային ժողով մը իրեւ օրէնադրական մարմին, իսկ 15 հոգի ազգային կեդրոնական Խորհուրդ, իրեւ գործադիր մարմին : Ազգային Խորհուրդը գոր կը կազմէին 6 Դաշնակցական, 3 ժողովրդական, 3 Ես-էր եւ 3 Էս-Դէկ անդամներ, վարեց ազգային բոլոր խնդիրները մինչեւ Հայաստանի Հանրապետութեան կազմութիւնը :

Հանրապետութեան հոչակումէն ետք՝ հնարաւոր

լրալով անմիջապէս երեսփոխանական ընտրութեանց ծեռնարկել , 1918 յուլիս ամսուն Ազգային Խորհուրդին մասնակցող կուսակցութեանց փոխադարձ համաձայնութեամբ , Ազգային Խորհուրդը եռապատկուելով կազմուեցաւ Հանրապետութեան Խորհրդարանը , 18 Դաշնակցական , 6 էս-Դէկ , 6 էս-Էր , 6 Ժողովրդական եւ 3 չեղոք , ընդամէնը 39 անդամներով : Ասոնց վրայ աւելցան հրաւիրովի մէկ Եղիտի , մէկ Ռուս , 6 Թաթար , որով ամբողջ Խորհրդարանը կը կազմէին |47 անդամներ :



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՃՐԴԱՐԱՆԸ ԻՐ ՆԻՍՏԵՐՈՒՆ ԿԸ ՍԿՍԻ

ԹԱՅՄԱՆ ՀԱՆԴԻԾԸԸ

Օգոստ. Իին հայկական որապէս տեղի ունեցաւ բացումը հայկական Խորհրդարանին, Երեւանի քաղաքային զրոսարանի դիմաց գտնուող թեմական դպրոցին սեփական տունը, որուն թատրոնի սրահը յարմարցուած էր ժողովի նիստերուն համար։ Ժողովուրդը խոնուած էր ժողովատեղիին առջեւ ու շուրջը եւ նորահաստատ հանրապետութեան զինուորները կեցած էին դրան առջեւը երկու կարգի վրայ։ Ներաը բեմին վրայ շինուած էր տեղ մը նախագահին համար, աջ կողմը սեղան մը թարգմաններուն համար եւ ծախս կողմը ամպիոն մը ճառախօսներու համար։ Դահլիճին առաջին մասին, բեմին կից շինուած երկու օթեակներէն մէկուն մէջ կը գտնուէին նախարարները եւ երկրորդին մէջ հայ զինուորներու հրամատարութիւնը։ Ազ կողմի առաջին օթեակը յատկացուած էր կաթողիկոսին, որ բացակայ էր, իսկ երկրորդը օտար պետութիւններու ներկայացուցիչներուն, որոնցմէ ներկայ էին օսմանեան, գերմանական, աւստրիական, պարսկական եւ Ռւբրանիոյ ներկայացուցիչները։ Դահլիճին միջին մասը յատկացուած էր հասարակութեան։

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԱԶՄԸ

Ժողովականները դասաւորուած էին Յ կարգի վրայ։ Աջակողմը Հայ ժողովրդական կուսակցութիւնը

իր 6 անդամներով, թուրքերու 6 ներկայացուցիչները, 1 Ռուս եւ Եզիտի: Կեղրոնը կը գտնուէին Դաշնակցականները 18 անդամ, ոչ-կուսակցականները 2, իսկ ծախակողմը՝ 6 ընկերվարական յեղափոխականներ եւ 6 սօցեալ դեմօկրատներ:

ՆԱԽԱԳԱՅԻՆ ԲԱՑՄԱՆ ՃԱՌԻ.

Նիստը բացաւ Թիֆլիսի Հայոց ազգային կեղրոնական խորհուրդի փոխ-նախագահ Պ. Աւետիս Սահակեան ճառով մը, որուն մէջ բացատրելով Թուրքիոյ հետ կնքուած հաշտութեան պարագաները, պատուիրակներու Պոլիս դրկուիլը եւ Հանրապետութեան կազմութիւնը, բաւական մանրամասն կերպով կը յիշեցընէր որ Հանրապետութիւնը իր կազմութեան արդի ծեւով չի կրնար բովանդակել ամբողջ ժողովուրդը ու կը ծանրանար կառավարութեան պարտականութեան վրայ, դաշտերու եւ ճամբաններու վրայ խոնուած զաղթական Հայ ժողովուրդը կերակրելու եւ ամբողջ ժողովուրդը պարենաւորելու համար: Բացման ճառը Խորհրդարանին անդամներուն ուշադրութիւնը կը հրաւիրէր այս երկու անհրաժեշտ պէտքերուն վրայ: Պ. Սահակեան իր այս ճառով որ անսմիջապէս թարգմանւեցաւ թուրքերէնի եւ ռուսերէնի, նիստը բանալէ յետոյ առաջարկեց ընտրել նախագահը ու ներկայ 46 ժողովականներէն 6ին ծեռնպահութեամբ նախագահ ընտրուեցաւ Պ. Աւետիս Սահակեան, իսկ փոխ նախագահ՝ Դրիգոր Տ. Խաչատրեան եւ Դաւիթ Զուրեան, եւ աւագ քարտուղար՝ Պետրոս Զաքարեան:

Բացման ճառին արտասանուած ատեն շէնքին վրայ բարձրացուեցաւ հայկական եռագոյն դրօշակը՝ կարմիր կապոյտ եւ նարնջագոյն :

ԶՈՐԱՆՑՔԸ

Նիստը փակուելէ յետոյ կատարուեցաւ զօրահանդէս ի ներկայութեան նախարարապետ Պ. Քաջազնունիի, պատերազմական նախարար Զօր. Հայովերտեանի եւ զինուորական հրամանառար Զօր. Նազարբեկեանի : Նորակազմ Հանրապետութեան զօրքը, նուազախումբի ընկերակցութեամբ, եւ զինուորական գնացքով անցաւ, շրջան կատարելով քաղաքին մէջ ու այն տեղէն ուղղուեցաւ դէպի զօրանոցները :

ԴԱՇԼԻԱԽՆ ՅԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Երկրորդ նիստը տեղի ունեցաւ Օգոստ. 2ին, շաբաթ օր : Նախարարապետը կարդաց կառավարութեան յայտարարութիւնը, որուն մէջ կ'ըսէ թէ բացառիկ եւ ծանր պայմաններու մէջ գործի կը ծեռնարկէ հայկական կառավարութիւնը եւ ամէն բան կը հարկադրուի սկսիլ սկիզբէն՝ քառոէ եւ աւերակներու կոյտերէ : Կառավարութիւնը կը գտնէ երկիրը քառսային վիճակի մէջ, որովհետեւ չորս տարուան պատերազմները, անոնց յաջորդող դէպեհը եւ Սմուդրկովկասի բաժանումը իրենց հետեւէն ծգած են ահոելի հետքեր : Փոխադրութեան դժուարութիւն, կենսամթերքներու չափազանց պակասութիւն, ներածման ընդհատում, երթեւեկութեան պակասութիւն եւ հարիւր հազարներով անսուն եւ անսունդ գաղթականութեան անսապահով կացութիւն սահմաններու վրայ եւ ասոնց անխուսափելի հետեւանք՝ անիշխանութիւն։ Ահա այս ծանր պայմաններուն մէջ է որ կառավարութիւնը կը կոչուի պաշտօնի : Այս բացառիկ վիճակի մէջ կառավարութիւնը չի կրնար ունենալ կատարեալ գործունէութիւն, այլ իր գործունէութիւնը պի-

տի սահմանափակէ անյետածգելի եւ խիստ անհրաժեշտ խնդիրներու մէջ : Այսինքն դադրեցնել քայլքայումը , հանել երկիրը անիշխանական վիճակէն եւ ստեղծել պետական շինարարութեան համար անհրաժեշտ պայմաններ : Յայտարարութիւնը ապա կը թուէ ներքին , դատական եւ ելմտական գործերու մէջ ի գործ դրուելիք բարենորոգումները , Թուրքիոյ հետ կատարուող բանակցութիւնները , գաղթականներու վերադարձի խնդիրը , ինչպէս նաև Ատրպատականի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններու հարցը , զոր կ'առաջարկէ լուծել հիմ ունենալով ազգագրական սկզբունքները , որոնք կը համապատասխանեն ռամկավար պետութիւններու ոգիին եւ նպատակներուն: Զինուորական ճիւղին համար ըսած է . «Վերակազմել երկրի զինուորական ոյժերը , նպատակ ունենալով ստեղծել թուով ոչ մեծ , բայց ոգւով եւ կարգապահութեամբ ուժեղ բանակ մը»: Այս ճառին քննութիւնը յետածգուեցաւ հետեւեալ նիստին :


ՀԱ.ՔՑԱ.ՊՆԴՈՒՄՆԵՐ

Երրորդ նիստը տեղի ունեցաւ Օգոստոս 5ին , եւ կարդացուեցաւ պատասխանը կառավարական յայտարարութեան , զգուշանալով վէճ յարուցանելիք խնդիրներէ: Այս նիստին հարցապնդումներ եղան մասնաւորապէս պարենաւորման խնդիրներու մասին :

Կ.Ս.ԽԱ.ԲԱ.ՌՍ.ՊԵՏԻԿ. ՊԱ.ՏԱ.ՍԽԱ.ՆԲ

Չորրորդ նիստին , նախարարապետ Քաջազնունի պատասխանեց կառավարական յայտարարութիւններու մասին եղած քննադատութիւններուն: Նիստը պահմը դադրելով , Խորհրդարանի զանազան կուսակցութիւններու միջեւ բանակցութիւններ եղան եւ նիստը

վերաբացուելէ յետոյ առաջարկուեցաւ երկու բանաձեւ : Ընդունուեցաւ Հայ ժողովրդական կուսակցութեան եւ Դաշնակցութեան հետեւեալ միացեալ բանաձեւը . «Հայաստանի խորհուրդը լսելով կառավարական յայտարարութիւնը եւ այդ առթիւ նախարարապետին բացատրութիւնները , հաւանութիւն կուտայ անոնց եւ կ'անցնի օրակարգին» :



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՀԼԻՃԸ

(Կազմուած բացառապիս Հ. Յ. Դաշնակցութեան պատկանող նախարարներէ, 1918 Յուլիսին)

ՅՈՒ.ՀԱ.ՆԵ.Ս Ի.Ս.ԶՍ.ԶՆ.ՈՒ.Խ	Վարչապետ
Ա.Բ.Մ Մ.Ս.ՆՈՒ.ԿԵ.Ս.Ն	Ներքին գործերու, Հաղորդակցութեանց, Գաղթականութեան եւ Կրթական դաշտութեանց, Կառավարականութեան եւ Ելեւմտական
Խ.Ա.Զ.ՑՈՒ.Ր Կ.Ա.ՐՃԻԿԵ.Ս.Ն	Ելեւմտական
Ա.Դ.Ե.ՔՍՍ.ՆԳՐ Խ.Ա.ՑԻՍԵ.Ս.Ն	Արտաքին գործերու
ԶՕՐ. ՀԱ.ԽՎ.ԵՐՑԵ.Ս.Ն	Պատերազմական

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՀԼԻՃԸ

(Վերակազմուած՝ Հայ ժողովրդական կուսակցութեան պատկանող չորս նախարարներու մուտքով Դանիլինին մէջ, 1918 Հոկտեմբերին)

ՅՈՒ.ՀԱ.ՆԵ.Ս Ի.Ս.ԶՍ.ԶՆ.ՈՒ.Խ	Վարչապետ
Ա.Բ.Մ Մ.Ս.ՆՈՒ.ԿԵ.Ս.Ն	Ներքին գործերու
ՍԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆԵ.Ս.Ն	Արտաքին գործերու
Խ.Ա.Զ.ՑՈՒ.Ր Կ.Ա.ՐՃԻԿԵ.Ս.Ն	Խնամատարական
Ս.Ս.ՄՑՈՒ ԾԱՐՈՒԹԻՒՆԵ.Ս.Ն	Դատական
Լ.ԵՒՈՆ Դ.ՈՒԼ.Ե.Ս.Ն	Պարենաւորման

**ԶՕՐ. ՀԱԽՎԵՐՏԵՍԵԱՆ
ԱՐՏՍՇԵԿՈՒ ԷՆՅԱԹԵՃԵՍԵԱՆ
Ա.Թ.Ա.ԲԷԳԵԵՍԵԱՆ**

Պատերազմական
Ելեւմտական
Կրթական

ԵՐՐՈՐԴ ԴԱՀԼԻՃ


(Վերանորոգուած՝ Արամ Մանուկեանի մահեն եւ
եւ Խաչատուր Կարնիկեանի սպանութենէն
յեսոյ, 1919 Յունվարին)

ՅՈՒ.ՀԱԽՎԵԿՈՒ ՔԱ.ԶԱ.ԶԵՆՈՒՆԻ	Վարչապետ
Ա.Դ.ԵՐԵԲԱՆ.ՆԳԻՐ ԽԱ.ՑԻՒՄԵԱՆ	Ներքին գործերու
ՄԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆԵՍԵԱՆ	Արտաքին գործերու
ՍՍ.ՀԱ.Կ. ԹՈՐՈՍԵՍԵԱՆ	Խնամատարական
ՍՍ.ՄՍՈՒ ՅԱ.ՐՈՒԹԻՒՆԵՍԵԱՆ	Դատական
Ա.Ր.Տ. ԷՆՅԱԹԵՃԵՍԵԱՆ	Ելեւմտական
Գ. ՄԵԼԻՔ-ԴԱ.ՐՈՍԱԿԻԶԵԽԵԱՆ	Կրթական
Ք. Վ.ԵՐՄԻՇԵՍԵԱՆ	Պարենասորման
ԶՕՐ. Ա.ՐՈ.ՐԱՏԵՍԵԱՆ	Պատերազմական

ՉՈՐՐՈՐԴ ԴԱՀԼԻՃ


(Կազմուած Հայ Ժողովրդական Կուսակցութեան
պատկանող նախարարներու դանիլին նեռացումն
ԵՏ, 1919 Յունիսին)

ՅՈՒ.ՀԱԽՎԵԿՈՒ ՔԱ.ԶԱ.ԶԵՆՈՒՆԻ	Վարչապետ
Ա.Դ.ԵՐԵԲԱՆ.ՆԳԻՐ ԽԱ.ՑԻՒՄԵԱՆ	Փոխ-Վարչապետ եւ Ար- տաքին գործերու
ՄԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆԵՍԵԱՆ	Կրթական եւ Գեղարվուստի
ՍՍ.ՀԱ.Կ. ԹՈՐՈՍԵՍԵԱՆ	Խնամատարական
Յ.Ա.Ր. ԶՄԵԿԵՍԵԱՆ	Դատական
ՍՍ.ՐԴԻՒ ՄԱ.ՆԱ.ՍԵԱՆ	Ներքին գործերու
ԶՕՐ. Ա.ՐՈ.ՐԱՏԵՍԵԱՆ	Պատերազմական




II

**ՀՈԳԵՐՈՒ ԵՒ ՃԻԳԵՐՈՒ
ԴԺՆԴԱԿ ՏԱՐԻՆ**



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԻԱՄԵԱՅ ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

1918 Մայիս—1919 Մայիս



Անհնար է այժմ այս հակիրճ տողերուն մէջ, պատկերացնել Հայաստանի կառավարութեան միամեայ գործունէութիւնը։ Պիտի փորձենք միայն, մէկ քանի ամփոփի ծանօթութիւններով, ուրուագծել այն ճիզերն ու հոգերը՝ որոնք ամբողջ մէկ տարի զբաղեցուցին մանուկ Հայաստանը։

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՀՈԶԱԿՈՒՄԸ

Հայաստանի հանրապետութիւնը իր անկախութիւնը յայտարարեց 1918 Մայիս 28ին։

Նախքան անդրկովկասեան հանրապետութեանց անկախ հոչակումը՝ Անդրկովկասը կը կառավարուէր դաշնակցային կառավարութեամբ մը որ ունէր իր օրէնսդրական հաստատութիւնը՝ մասնակցութեամբ զանազան ցեղերու քաղաքական կուսակցութիւններուն՝ հրաւիրուած համեմատական չափով։

Թրքական արշաւանքները 1918 Յունուարէն սկըսեալ առանձնապէս ուղղուած էին Հայ ժողովուրդի դէմ։ Ատրպէյնանի ժողովուրդը եւ անոնց առաջնորդները թէ իրենց կառավարութեան եւ թէ օրէնսդրական ժողովին մէջ թրքական գործակալութեան մը դերը կը կատարէին։ Իսկ Վրացիները չզոք եւ անտարբեր հանդիսատեսի դերին մէջ էին, օրէնսդրական աշխատանքներու կամ կառավարութեան տրուելիք ուղղութեան մասին շահաւոր համարելով ըլլալ ատրպէ-

ճանցիներու հետ միասին: Այդ պատճառաւ ալ Թուրքերու հետ կատարուելիք հաշտութեան բանակցութեանց պատուիրակները ծեւականօրէն թէեւ մէկ մարմին եւ անդրկովկասեան իշխանութեան ենթակայ էին, սակայն իրապէս իւրաքանչիւր ազգ ունէր իր ներկայացուցչութիւնը որ կը ղեկավարուէր իր պատկանած Ազգային Խորհուրդին ցուցումներով:

ԱԿԱՄԱՑ ՀԱՇՏՈՒԹԻՒՆԸ

Բանակցութիւնները իրականին մէջ կը կատարուէին Հայերու եւ Թուրքերու միջեւ, որովհետեւ պատերազմը այս վերջիններուն միջեւ էր որ կը մղուէր: Այս բանակցութիւններուն վերջաւորութեան, Վրաստան եւ Ատրպէյնան իրենք զիրենք անկախ յայտարարեցին: Հայաստան հարկադրուած՝ ինք ալ հոչակեց իր անկախութիւնը: Անդրկովկասի կառավարութեան այս կերպով բաժանումէն յետոյ բանակցութիւններ կատարող պատուիրակութիւնը բաժնուեցաւ հետեւաբար երեք մասերու, որոնց իւրաքանչիւրը դարձաւ իր պետութեան պատուիրակութիւնը:

Հայաստանի կառավարութեան առաջին գործը եղաւ ուժ տալ այդ բանակցութիւններուն, որուն յաջողութենէն կախուած էր հայ ժողովուրդի ֆիզիքական գոյութեան փրկութիւնը:

Այս մտածումները ունէին նաեւ դաշնակից ներկայացուցինները, որոնք, յայտնելով թէ ոեւէ ծեւով իրենք օգնութեան չեն կարող հասնիլ, խորհուրդ կուտային ամէն գնով համաձայնութեան մը գալ, գոնէ ժամանակաւորապէս:

Այդ բանակցութիւնները, գլխաւորութեամբ վարչապետ Քաջազնունիի, կառավարութիւնը տարաւ որոշ յաջողութեամբ, այնպիսի պահու մը երբ Հայաստանի

դիմադրական կարողութիւնը շատ տկարացած էր, եւ թշնամին քայքայելով Միջազնութիւնի կամաց հակատները՝ ուժեղացուցած էր Հայաստանի ճակատը։ Արդիւնքը եղաւ այն որ թշնամինները որոշ հողամասի վրայ ճանչցան Հայաստանի անկախ գոյութիւնը եւ դադրեցուցին թշնամական գործողութիւնները, որով որոշ չափով ապահովուեցաւ թէ՛ Ռուսահայաստանի եւ թէ՛ արեւմտահայ փախատականութեան միզիքական գոյութիւնը։

ՊՈԼՍՈՅ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ատկէ յետոյ նոր պատուիրակութիւն մը Ա. Ահարոննեանի նախազահութեան տակ ուղարկուեցաւ Պոլիս՝ նոր բանակցութիւններ վարելու, թէ եւ այս բանակցութիւնները արդիւնք չէին խոստանար, սակայն հնարաւոր եղաւ վերջ ի վերջոյ թուրք կառավարութեան ստորագրել տալ պայմանագրութիւն մը 1918 Հոկտեմբեր 26ին որու հիման վրայ Թուրքերը պիտի քաշուէին մինչեւ Պրէսթ-Լիթովսկի դաշնագրութեամբ որոշուած սահմանագրուխը։

ՏԱ.Ճ.Ա.ՃԱ.ՅԱ.ՍՏԱ.ՆԻ ՃԱ.ՐՃԸ

Հայաստանի կառավարութիւնը համոզուած որ այս դաշնագրութիւնը ժամանակաւոր բնոյթ ունի, աշխատեցաւ խուսափիլ ոեւէ յանձնառութենէ թրքական Հայաստանի նահանգներուն նկատմամբ որ այս կամ այն ծեւով կրնար վտանգել անոր միջազգային հարց մը ըլլալու հանգամանքը։ Բացի ասկէ, կառավարութիւնը աշխատեցաւ, որ Արեւմտահայերը այս կամ այն ծեւով իրաւասու ճնանչնան բանակցող կողմերը՝ հայկական հարցի լուծման տեսակէտէն։

ՆԵՐԿԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

Իրերու բնական բերմամբ երկիրը մատնուած էր անիշխանութեան , հետեւաբար կառավարութիւնը առաջին օրէն աշխատեցաւ երկրին մէջ կարգ ստեղծել : Նախ իր սահմաններուն մէջ կազմակերպեց քաղաքային վարչութիւն , ինչպէս նաեւ Միլիս՝ ապահովելու համար ներքին անդորրութիւնը : Բայց նկատի ունենալով որ առանց ժողովուրդը զինաթափելու անկարելի պիտի ըլլար անդորրութիւն հաստատել , ծեռնարկեց ժողովուրդի զինաթափութեան , ինչ որ անցաւ շատ յաջող : Հետզհետէ ներքին անդորրութիւնը վերահաստատուեցաւ եւ իննսուն առ հարիւր պակսեցան ներքին միջադէպերը :

ՓԱԼԵՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՐԲԱՆՈՑՆԵՐ

Կառավարութեան ամենակենսական գործերէն մէկը եղաւ փախստականութեան եւ որբանոցներու հոգատարութիւնը :

1918ի Հայաստանի եւ Թիւրքիոյ պատերազմին հետեւանքով , արեւմտահայ փախստականութեան վրայ աւելցած էր նաեւ կովկասահայ փախստականութիւնը , որոնցմէ մէկ փոքր մաս մը անցած էր Վրաստան եւ Հիւսիսային Կովկաս , իսկ մնացեալները կը մնային Հայաստանի փոքրիկ հողամասին վրայ անապաստան եւ անխնամ , շարունակ տարուբեր : Կառավարութիւնը աշխատեցաւ որոշ չափով բաւարարել փախստականութիւնը , սակայն հնարաւորութիւններ չկային զայն պարենաւորելու : Կառավարութիւնը դիմեց պատերազմէն չմսասուած շրջաններուն եւ անոնց աւելորդ մըթերքները զրաւեց կառավարութեան յարմար դատած փոխարինութեամբ , բան մը որուն արդիւնքը

թէեւ բաւական չեղաւ փախստականութեան պէտքերուն, սակայն որոշ չափով թեթեւցուց անոնց ծանր դրութիւնը:

Մասնաւոր խնամքի առարկայ դարձուց որբերը: Արդէն գոյութիւն ունեցող որբանոցներու հոգատարութիւնը ինք ստանձնեց, եւ աշխատեցաւ հնարաւոր չափով հաւաքելու երեսի վրայ մնացած որբերը: Իսկ պարենաւորման ճգնաժամին ատեն կառավարութիւնը հարկադրուեցաւ 1919 Մայիսին որբանոցները յանձնել ամերիկեան նպաստի մարմնոյն (Relief committee), պայմանաւ որ կրթութիւնը պիտի տրուէր կրթական նախարարութեան գծած ծրագրին համաձայն, այնպէս մը որ խնամատարական նախարարութիւնը հնարաւորութիւն ունենար ամբողջապէս նուիրուելու փախստականութեան: Վերջին ամիսները կառավարութիւնը չկրցաւ փախստականութեան նուազագոյն չափով աջակցել հակառակ իր ցանկութեան, պարզապէս պարէնի չգոյութեան պատճառաւ:

ՊԵՐԵՆՍԱԿՈՐՈՒՄ

Կառավարութիւնը կը զգար թէ պարենաւորման կանոնաւորութիւնը պիտի կազմէ իր մտահոգութեան գլխաւոր առարկաներէն մէկը: Կազմուեցաւ պարենաւորման յատուկ նախարարութիւն, որուն տրամադրեց պատկառելի պիտնէ մը. սակայն հակառակ կառավարութեան թափած ճիզերուն անհնար եղաւ կանոնաւորել պարենաւորումը իր կամքէն անկախ պատճառներով: Հայաստանի պարէնները պիտի անցնէին Վրաստանէն կամ Ատրպէյնանէն. որոնք դժբախտաբար արգիլեցին թրանզիթը դէպի Հայաստան: Կառավարութիւնը բանակցութիւններու սկսաւ ամերիկեան կառավարութեան հետ պարէնի համար. եւ ի վերջոյ

յաջողեցաւ պայմանագրութիւն մը կնքել , որով հնարաւոր եղաւ առատ պարէն հասցնել Հայաստան :

ՀԱՅՈՒԹԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Կառավարութիւնը վերակազմեց թղթատարը , հեռագիրը եւ երկաթուղին , առաջ նեղ շրջանակի մը մէջ բայց հետզհետէ ընդարձակելով նոր գրաւումներու հետ միասին , այնպէս որ հնարաւոր եղաւ մինչեւ 1919 Յուլիս կազմակերպել Ռուսահայաստանի բոլոր շրջանները :

Կառավարութիւնը չկրցաւ հաղորդակցութեան համաձայնութիւն կնքել արտաքին պետութիւններու հետ , որովհետեւ այդ պետութիւնները դեռ եւս չեն ճանչնար անոր անկախ գոյութիւնը :

ԲԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՐ

Երկրի պաշտպանութեան տեսակէտէն հայկական քանակին վերակազմութիւնը անհրաժեշտ գործերէն մէկն էր : Կառավարութիւնը լուծեց բոլոր խումբերը եւ զօրամասերը եւ զէնքի տակ կանչեց 19-25 տարեկանները զործօն ծառայութեան համար : Բանակի մասերու մեքենան պահեց եւ նոր օրէնքով կանչուած զինուորներով լրացուց զօրամասերը , թէեւ նիւթական եւ բարոյական չափազանց ծանր պայմաններու տակ . բայց այնու ամենայնի հնարաւոր եղաւ բանակը դասաւորել եւ դնել այնպիսի վիճակի մէջ որ պատիւ կը բերէ պետութեան . այդ կը վկայեն օտար զինուորականներ որոնք ականատես եղած են Հայաստանի բանակին զօրաշարժներուն զօրանցքներուն եւ մարզանքներուն :

ՆՈՐ ԳՐԱՒՈՒՄՆԵՐ


Կառավարութիւնը յենած վերակազմուած բանակի ուժերուն , սկսաւ իր նոր գրաւումները : Նախ

քան զինադադարը գրաւած էր արդէն Բամբակի գաւառը եւ անկէ յետոյ՝ ըստ 1918 Հոկտ. 26ի Պոլսոյ պայմանագրութեան, Ալեքսանդրապօլի, Սարտարապատի, Սուրմալուի գաւառները :

Զինադադարէն յետոյ, 1919 Մայիսին սկսան գրաւումները կարսի նահանգին եւ հին Նախիջեւանի գաւառին՝ կարգադրութեամբ եւ աջակցութեամբ անդիմական զինուորական իշխանութեանց:

Կառավարութիւնը այդ գաւառները գրաւելէն յետոյ այնպիսի թաքթ ցոյց տուաւ որ նոյնիսկ մահմետական տարրերը յայտնեցին իրենց հապատակութիւնը:

Յ. Ա.Մ. Տ. Տ. Ա. Խ.



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

ՓԱՐԻԶԻ Ա.Զ.Գ. ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ, ԿՈՂՄԻ

1918 Նոյեմբեր 30



Հայկական Ազգային Պատուիրակութիւնը, պատասխանելու համար հայ ազգին միակամ իղձին, որուն մէկ մասը արդէն իսկ իբրև անկախ հանրապետութիւն կազմուած է, կը յայտարարէ ամբողջական Հայաստանի անկախութիւնը, Կիլիկիայով միասին, Համաձայնական պետութիւններու եւ Միացեալ Նահանգներու հովանաւորութեան տակ, կամ ազգերու Դաշնակցութեան՝ երբ ան կազմուի :



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

ԽԱՂԱՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՒ

(ՔԱՂԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՆԵՐԻՆ)



ՀԱՅՈՒԹԵԱՆ ԻՐՍԻՈՒՆԵՔ

Յանուն ամբողջ Հայ Ազգին, որուն ընտրեալ պատուիրակները՝ Հայաստանէն եւ աշխարհի ամէն կողմերէն եկած ներկայիս Համաժողով կը գումարեն Փարիզի մէջ, Հայ Ազգային Պատուիրակութիւնը պատիւը ունի Խաղաղութեան Համաժողովին ներկայացնելու ներկայ յիշատակազիրը, որ կը խտացնէ Հայ Ազգին ցանկութիւններն ու պահանջները:

Դարերու ճնշումէն եւ տառապանքներէն յետոյ մեր ազգը այսօր ինքզինք կը գտնէ, տիեզերական տակնուվրայութեան վախճանին, բզբարձուած եւ արիւնլուայ, բայց կենդանի եւ հետամուտ՝ աւելի քան երբեք վառ հաւատքով մը՝ ազատագրուելու եւ իր ազգային իտէալը իրականացնելու, շնորհիւ Դաշնակից եւ Աջակից Պետութեանց յաղթանակին, որոնք իրենց դրօշակներուն վրայ արձանագրեցին սկզբունքները Իրաւունքի, Արդարութեան եւ ժողովուրդներու ինքնորշման :

Հիմնուելով այս մեծ սկզբունքներուն վրայ, Հայ Ազգային Պատուիրակութիւնը, թարգման միահամուռցանկութեան հանուր ազգին՝ որուն մէկ մասը կովկասի մէջ արդէն իսկ կազմուած է իբրեւ Անկախ Հանրապետութիւն՝ ամբողջական Հայաստանի անկա-

խութիւնը հոչակեց եւ Դաշնակից Կառավարութիւն-ներուն հաղորդագրեց 1918 նոյեմբեր 20ին:

Հայաստանը անկախութեան իր իրաւունքը նուանած էր կամաւոր եւ ինքնաքեր մասնակցութեամբը պատերազմին՝ Կովկասի, Սուլիոյ եւ Ֆրանսայի երրեակ ճակատներուն վրայ, եւ իր հարիւր հազարաւոր մեռեալներով՝ այր, կին եւ մանուկ, որոնք զոհուեցան Համաձայնութեան դատին հանդէպ իր ունեցած հաւատարմութեան, դատ՝ զոր անիկա սկզբէն իսկ նկատեց իբրեւ իր սեփական դատը: Պատերազմի ու ջարդի դաշտերուն վրայ եւ տարագրութեան ճամբաներու երկայնքին տուած այս ահագին կորուստներով, անիկա մահուան վճարեց տուրք մը, աւելի ծանր՝ քան ոեւէ ուրիշ պատերազմիկ ազգ մը:

Ա.ՄԹՈՎ.ԶԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Անկախ Պետութիւն կազմելիք հայկական շրջանները հետեւեալներն են .

Ա. — Վանայ, Բաղէշի, Տիգրանակերտի, Խարբերդի, Սեբաստիոյ, Կարնոյ և Տրտպիտոնի (Համաձայն 1914 գետրվարի բարեհնորոգմանց Երագրին) եօթը վելայէթները, դուրս ձգելով Տիգրիսի հարաւակողմը և Օրտու-Սեբաստիա գծին արեւմուտքը գտնուած շրջանները .

Բ. — Կելիկեան չորս սանժամները, այսինքն Մարաշ, Գոզան (Սիս), Ճէպէլ-Պէրէքէթ և Ատանա՛ Աղեքսանդրեակով .

Գ. — Կովկասի Հայկական Հանրապետութեան ամբողջ երկրամասը, որ կը պարունակէ Երեւանի ամբողջ գաւառը, Թիֆլիսի նախկին կառավարչութեան հարաւային մասը, Եղիսաբեթպօլի կտոռավարչութեան հարաւարեւմուտեան մասը, Կարսի նահանգը (Երաց առեալ Արտահանի հիւսիսը գտնուող շրջանը).

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՁՆԵՐԸ

Հայկական ազգային պահանջներու ծրագիրը կը ընայ խոտացուիլ հետեւեալ կերպով. մենք կը պահանջենք.

1. Հանաչումը Հայկական անկախ պետութեան մը, կազմուած եօրը նահանջներու եւ Կիլիկիոյ Միացումովը Կովկասի Հայկական Հանրապետութեան հետ:

Սահմանադշումի յանձնախումբերը, կազմուած՝ եքաշխառոք պետութեանց պատուիրակներէն և հոյ գօմիսէրներէ, պաշտօն պիտի ունենան տեղւոյն վրայ ճշդելու Հայաստանի վերջնական սահմանները։ Այս յանձնախումբերը մազգօրութիւն պիտի ունենան տիրաբար լուծելու այն ամէն դժուարութիւնները որոնք կընան ներկայանալ սահմանակից երկիրներու հետ՝ սահմանագծումի գործողութեանց ժամանակ։

2. Որ այսպէսով կազմուած Հայկական Պետութիւնը հաւաքական երաշխաւորութեանը տակ դրուի Դաշնակից Պետութեանց եւ Միացեալ նահանջներու կամ Ազգերու Ընկերակցութեան որուն ինքն ալ կը պահանջէ մաս կազմել։

3. Որ Խաղաղութեան Համաժողովին կողմէ մասնաւոր մանսա մը տրուի Պետութիւններէն մեկուն, որ իր օժանդակութիւնը պիտի ընծայէ Հայաստանի՝ Փոխանցման ժամանակաշրջանի մը միջոցին։ Այդ պատօնը սահնձնող Պետութեան ընտրութիւնը պիտի ըլլայ խորհրդածութեամբը Հայկական Համաժողովին որ այժմ գումարուած է Փարիզի մեջ եւ որ կը ներկայացնէ ամբողջ Հայ Ազգը։ Մանսային տեսողութիւնը պիտի ըլլայ առ առաւելն հան տարի։

4. Որ վնասուց հատուցում մը նշանակուի Խաղաղութեան Համաժողովին կողմէ դարմանելու համար այն ամեն կարգի կորուսները որոնց Հայ Ազգը ենթարկուե-

ցաւ ջարդերու, սարագրութեանց, յափէտակութեանց և
աւերումներու երեսէն:

Հայատանիք, իր կողմէն, պատրաստ պիտի ըլլայ իր
բաժինը վերցնելու Օամանեան նախապատերազմեան
հանրային պարտէն:

5. Որ օժանդակ Պետութիւնը իբրեւ մանտա մա-
նաւորաբար ունենայ.

Ա. Հարկադրել թուրք, թաթար և այլ իշխանութիւնները՝
պարպել այն հողամասերը զոր անոնք կը գրաւեն տակաւին:

Բ. Զեռնարկել ազգաբնակչութեանց ընդհանուր զինաթա-
փութեան:

Գ. Արտաքսել կամ պատիժի ենթարկել զանոնք որ մասնակ-
ցած են ջարդերու, բռնութիւն բանեցուցած են բնակչութեանց
վրայ, բաժին ունեցած են կողոպուտներու մէջ և կամ օգտուած
են զոհերու թողններէն.

Դ. Երկրէն դուրս վտարել կարգը խանդարող տարրերը և թա-
փառական ըմբռատ ցեղերը.

Ե. Իրենց տեղերը դրկել մուհաճիրները (մահմետական գաղ-
թական) որոնք համիտեան և Երիտ. Թուրք ոչժիմներուն տակ
բերուած հաստատուած են հոն.

Զ. Վերջապէս հարկաւոր միջոցներ ձեռք առնել տալ ամե-
նութեք, երկրէն ներս եւ դուրս, իրենց նախկին կրօնքին դարձնե-
լու համար կիները, երիտասարդ ազգիները, երախանները և ու-
ժիշ բռնի իսլամացուածները կամ հարէմներու մէջ փակուածները.

Թուրքիան նոյնպէս յանձնաւոր պիտի ըլլայ վճարելու իր
դրաւումներուն փոխարժէքը, մնասուց արդար հաստուցումով մը
հայ իրաւատէրներուն վերագարձնելու իր սեփական երկրին մէջ
գտնուող անշարժ կալուածները, ինչպէս նաև Եկեղեցիները,
Դպրոցները, Վանքերը իրենց յարակից մասերով, հող և ստաց-
ուածք, որոնք Հայ Հասարակութենէն խլուեցան ուէջ ձեւով:

Գալով Հայոց ազգային և մասնաւոր կալուածներուն որոնք
թուրքիոյ մէջ անժառանգ պիտի մնան (մահլիւլ), Պոլսոյ հայ կրօ-
նական իշխանութիւնները իրաւունք պիտի ունենան անոնց տի-
բանալու, զանոնք ծախելու և անոնցմէ գրացած արդիւնքը ի-
րենց հօտին պէտքերուն յատկացնելու:

Հայկական ծագում ունեցող ամէն անհատ, հաստատուած

կամ բնիկ դարձան օտար երկրի մէջ, ազատ պիտի ըլլաս հինգ տարուան ընթացքին նոր ազգութեան համար հպատակութիւն ըստրելու, թէ իր և թէ իր անչափահաս զաւակներուն անունով, և ըլլալ հայ քաղաքացի, նախապէս գրաւոր կերպով տեղեկացը-նելով երկու երկիրներու չեռնհաս իշխանութեանց :

Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Նախագահ

ՊՈՂ.ՈՍ ՆՈԽՊԱՐ

Նախագահ

Խաղաղութեան Վեհաժմողովին


Հայ Ազգային Պատուիրակու-

Հայկական Հանրապետութեան

թեան

Պատուիրակութեան

ՓԱՌԻԶ, 12 Փետր. 1919



ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

(ՔԱՂ.ՈՒԱԾՆԵՐ ԽՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՆ)



ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՆՊԱՏԱԿԸ

Արեւմտահայ երկրորդ համագումարը տեղի ունեցաւ երեւանի մէջ 1919 Փետրվարի 6-13, Արարատեան Հանրապետութեան խորհրդարանի դահլիճին մէջ :

Արեւմտահայ Համագումարի մը անհրաժեշտութիւնը հրամայական էր դարձեր զերման եւ թրքական քանակներու ընդհանուր նահանջէն յետոյ եւ առաւելապէս փախստական Հայութեան կատարելապէս անկազմակերպ վիճակին պատճառով :

Համագումարի օրակարգը կ'ամփոփուէր հետեւեալ երեք կէտերուն մէջ .

1. Արեւմտեան Հայաստանի գաղքական հայութեան բաղաքական նպատակներու ձեւակերպումն եւ արտայատուքինը :

2. Արեւմտեան Հայաստանի գաղքական հայութեան ներգաղքի խնդիրը եւ կազմակերպութիւնը :

3. Արեւմտեան Հայաստանի գաղքական հայութեան ներկայացուցչական եւ հաւուեյարդար կօմիտեի բնտրութիւնը :

Համագումարը պէտք է ըլլար ժողովրդական ներկայացուցչութիւն : Այդ իսկ պատճառով կազմակերպիչ կօմիտէն որոշած էր ընել ռամկավար ընտրութիւն՝ երկաստիճան ձեւով : Համագումարին հրաւիրուած էին Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը, Զօրավար Անդրանիկը, Արեւելեան Հայաստանի հասարակական ու պետական հաստատութիւններու ներկայացուցիչները, նաև դաշնակից պետութիւններու Թիֆլիսի ներկայացուցիչները :

Համագումարին օրակարգը, ընտրական ձեւը եւ հրաւիրուած հաստատութիւնները անհրաժեշտօրէն համագումարը կը դարձնէին քաղաքական հաստատութիւն մը, որ առանց անտես առնելու փախստականութեան ճգնաժամային վիճակը, ամէնէն աւելի եւ ամէնէն առաջ պէտք է զբաղուէր Արեւմտեան Հայաստանի փախստական հայութեան քաղաքական նպատակներու ձեւակերպման խնդրով :

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԿԱԶՄԸ

Համագումարի առաջին պաշտօնական նիստին մէջ մանդատային յանձնաժողովը հետեւեալ ձեւով ներկայացուց համագումարին կազմը :

1. Երեւանի 31,700 արեւմտահայ փախստականներուն անունով ներկայ էին 8 պատգամաւոր :

2. Էջմիածինի 42,600 փախստականներուն կողմէ 3 պատգամաւոր :

3. Աւարակի 12,880 փախստականներուն կողմէ 2 պատգամաւոր :
4. Դարաչչակի 23,750 փախստականներուն կողմէ 5 պատգամաւոր :
5. Կըրք-Բուլաղի 17,570 փախստականներուն կողմէ 5 պատգամաւոր :
6. Սուրմալուի 25,700 փախստականներուն կողմէ 4 պատգամաւոր :
7. Միլի-Դարայի 10,070 փախստականներուն կողմէ 1 պատգամաւոր :
8. Ալեքսանդրովոյի 10,000 փախստականներուն կողմէ 1 պատգամաւոր :
9. Դիլիջանի 12,000 փախստականներուն կողմէ 2 պատգամաւոր :
10. Բաւգառնիի 5,000 փախստականներուն կողմէ 1 պատգամաւոր :
11. Նոր-Բայազիսի 27,923 փախստականներուն կողմէ 7 պատգամաւոր :
12. Կազմակերպիչ Կոմիտէի 9 անդամները :
13. Արեւմտահայ Խորհրդի անդամներէն 2 հոգի :
14. Արարատեան Հանրապետութեան Խորհրդարանի կողմէ՝ 1 հոգի :
15. Եղբայրական Օգնութեան գիլաւոր կարգադրիչ Կոմիտէի կողմէ՝ 1 հոգի :
16. Կովկասի Հայոց Բարեգործ. Ընկերութեան կողմէ՝ 1 հոգի :
17. Անգլիական Լորդ Մերկ կոմիտէի կողմէն՝ 1 հոգի:
18. «Աշխատանք» եւ «Վան-Տուալ» թերթերուն կողմէն 1-ական հոգի :
- Այսպիսով, ծայնի իրաւունքով համագումարին կը մասնակցէին 55 հոգի :

ՎԱԴԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒ

Արեւմտահայ համագումարը իր Փետրվար 11ի եւ 12ի նիստերուն մէջ միածայնութեամբ եւ զերմ ծափահարութիւններով կ'ընդունի Արեւմտեան Հայաստանի փախստական հայութեան քաղաքական իդէալներուն ծեւակերպման վերջնական յայտարարութիւնը , բանաձեւով մը, որուն երեք յօդուածները կուտանք նոյնութեամբ :

Արեւմտահայ Բ. Համագումարը քննելով Հայ ժողովրդի ներկայ կացութիւնը :

1. Կը յայտարարէ իր վճռական որոշումն ու կամքը՝ ունենալ քաղաքական եւ պետական մէկ միութիւն համազգային հատուածներու եւ երկրամասերու միաւորութեամբ :

2. Կը պարտադրէ ընտրուած Գործադիր Մարմինը նախարարական դահլիճին հետ անմիջապէս յարաքերութեան մէջ մտնել իրականացնելու եւ գործնականացնելու քաղաքական եւ պետական այն բոլոր աշխատանքները , որոնք հարկաւոր են Ազատ եւ Միացեալ Հայաստանի պետական գոյութիւնը հիմնաւորելու համար :

3. Միաժամանակ կը պարտադրէ ընտրուած «Դործադիր Մարմնին» գործնական քայլեր առնել Արարատեան Հանրապետութեան նախարարութեան, եւ խորհրդարանի հետ, Միացեալ Ազատ Հայաստանի անկախութիւնը յայտարարելու, եւ իր մասնակցութիւնը բերելու գոյութիւն ունեցող պետական եւ օրէնսդրական հաստատութիւններու մէջ, համազգային միութիւնը իրականացնելու համար : (Այս վերջին յօդուածին հինգ անդամներ միայն դէմ կ'արտայայտուին:)

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

ԱՐԱՐԱՏԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Պ. Վ. ԱՐԶՈՒՊԵՏԻՆ

Արեւմտահայ Բ. Համագումարը ողջունելով հայութեան մէկ հատուածի կառավարութիւնը, լիայս է, որ այն եւս կը միացնէ իր ձայնը Արեւմտահայ Համագումարի վճռին — ունենալ մէկ հայրենիք եւ մէկ Միացեալ Ազատ Հայաստանի պետական կազմակերպութիւն :


Համագումարը գտնելով սոյն խնդիրը հայութեան համար պատմական մէկ կարեւոր խնդիր, հաւատացած է, որ Արարատեան Հանրապետութեան կառավարութիւնը կը փութայ օր առաջ յայտաբարել Միացեալ Ազատ Հայաստանի անկախութիւնը և գործնական քայլեր առնել՝ միացումը իրականացնելու համար կերպի մէջ :

* *

ԱՐԱՐԱՏԵԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Արեւմտահայ Բ. Համագումարը ողջունելով Հանրապետութեան տնդրանիկ Խորհրդարանը, վատահ է, որ այն եւս իր հեղինակաւոր ձայնը պիտի միացնէ հայութեան ամէնէն շատ տանջուած եւ զօհաբերած խոշօր հատուածի ձայնին - ունենալ մէկ հայրենիք, Միացեալ Անկախ Հայաստան, մէկ պետական կազմակերպութեամբ :

Համագումարը հաւատացած է, որ Խորհրդարանը չուշանաք իր սրոշումը տալու հայութեան համար խիստ կարեւոր այս խնդիրի մասին :



ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՁԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԻՐ ՈՂՋՈՑՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԿԸ ՑԱՅՏՆԵ ՄԻԱՁԱՑՆՈՒԹԵԱՄԲ ՀԱՅՈՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ



Ազգային երեսփոխանական ժողովը՝ կաթոլիկ երաժիշտներին եւ բողոքականներու խորհրդակցական ժողովին հետ խառն նիստ գումարեց մարտ 21ին։ Զաւէն պատրիարքին աջ ու ձախ կողմերը թիկնաթոռներ յատկացուած էին կաթոլիկ եւ բողոքական ներկայացուցիներուն։ Պ. Սարգիս Սրբնց խօսք առնելով դրուատեց Կովկասահայերուն կատարած զոհողութիւնները մասնաւորաբար իրենց տաճկահայ եղբայրներուն ազատազրման համար, որուն նուիրեցին իրենց բովանդակ ուժն ու կամքը, իրենց սուրբն ու գրիչը։ Կովկասի ճակտին վրայ տասնեակ հազար հայ զինուորներ՝ զօրացած կամաւորական գունդերով՝ 1914—15 սահմանը անցնելով փրկեցին 300,000է աւելի թրքահայերը։ Ու դեռ այժմ ալ երեւանեան հանրապետութիւնը 32 միլիոն բուբլի յատկացուցած է արեւմտահայ որբերու եւ կարօտեալներու պատսպարման։ Պ. Սրբնց առաջարկեց հեռազրով շնորհաւորել Հայաստանի անկախութեան անդրանիկ խորհրդանշանը՝ երեւանի Հանրապետութիւնը, եւ շնորհակալութիւն յայտնել թրքահայերուն համար ոռուսահայ եղբայրներուն կատարած զոհողութիւններուն։ Ժողովը միաձայնութեամբ ընդունեց այս առաջարկը։

ՈՂԶՈՅՆ ՀԱՅԿ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

(ԲԱՆԱԳԻՆ ՓԱՇԻՋԻ ԱԶԳ. ՀԱՄԱԳՈՒՄԱԾՈՒԹԻՒՆ)

Այս առաջին նստաշրջանի փակման առթիւ Համագումարը պարտք համարեց իր եղբայրական զերմ ողջոյնները ուղղել Հայկական Հանրապետութեան, անոր մէջ տեսնելով վեց հարիւր տարիէ ի վեր առաջին անգամ վերագրարթնող հայ ազատութեան հըրմւառիթ պատկերը, եւ յոտնկայս իր խորին յարգանքն ու պաշտամունքը յայտնեց մեր ցեղի բազմաչարչար նահատակներուն եւ այն բիւրաւոր մարտիկներու յիշատակին, որոնք իրենց հերոսական պայքարներով պատրաստեցին հայկական դատին յաղթանակը :

Համագումարին որոշումով հետեւեալ հեռագիրը ուղղուեցաւ Հայաստանի Հանրապետութեան . —

«Փարիզ համախմբուած Հայ Համագումարը, իր առաջին նստաշրջանին փակման առթիւ, Հայկական Հանրապետութեան կուղղէ իր եղբայրական խանդաղատագին ողջոյնը: Սրտագին կը մաղթենք որ ընդհուած իրականանայ Միացեալ Հայաստանի Հանրապետութեան կազմակերպութիւնը եւ լիայոյս ենք որ ձեր եւ մեր ջանքերով պիտի պսակուին մեր իղձերը ընդհանուր խաղաղութեան կնքման պահուն՝ ազգային դատին կատարեալ յաղթանակով» :

ԳԱՂԱՌԵՆԵՐԸ ԱԲ ՄԻԱՆԱԿ ԱԶԱՏ ՀԱՅԵՆԵՐԻՒՆ

Պեսարապիոյ Հայերի Ազգային Կոմիտէին յայտարութիւնը ուղղուած Հայաստանի կառավարութեան:

Պեսարապիոյ Հայերի Ազգային Կոմիտէին իր ընդհանուր պատկառելի ժողովում 28 ապրիլի 1919, խան-

դավառութեամբ, լսելով դարերով ստրկութեան եւ տառապանքների դատապարտուած Հայաստանի հազարաւոր անձնազո՞ն զաւակների, եւ լաւագոյն ու տաղանդաւոր ներկայացուցիչների զանքերով շահւած Անկախութեան աւետիսները, միածայն որոշեց ամենազերմ մաղթանքներով շնորհաւորել Հայկական Հանրապետական Կառավարութիւնը, հրաւիրելով ուշադրութիւնը՝

Ա.—Որ Պեսարապիոյ Հայերը դարերից ի վեր լինելով հեռացած իրենց Մայր Հայրենիքից, երբեք չեն մոռցած մարտիրոս Հայաստանը եւ իր որդիները, ինչքան դժբախտութեան, ցաւի եւ յուսահատութեան ժամանակաշրջանում նոյնքան եւ յոյսի եւ ազատութեան:

Բ.—Որ Պեսարապիոյ Հայերը խոնարհելով հայ ժողովուրդի ազատութեան համար մղւած հերոսամարտերու սրբազնազոյն հաւատանիքին առջեւ, հերոսամարտ՝ մղւած իր անհամար հարազատների զոհաբերութեան գնով, լիովին հաւատացած որ Հայկ. Հանրապետական Կառավարութիւնը՝ գօտեազնդւած դէպի հայրենիքը անհուն սիրով, պիտի յաղթէ բոլոր դժւարութիւններին եւ արգելքներին, ի վիճակի լինելով՝ առաջնորդելու Հայաստանը եւ հայ հերոսական ժողովուրդը ազատութեան եւ քաղաքակրթութեան, կենդանի պահելով վերածնութեան գաղափարը հայ սերունդի համար, եւ որուն հասնելու համար զոհաբերեց ամենից շատ, տալով նոյնիսկ իրմէ պահանջւածէն աւելին :

Գ.—Եւ որ Պեսարապիոյ Հայերը իրենց Ազգային Կոմիտէի հետ միացած կուզան վստահացնելու Հայկ. Հանր. Կառավարութեան որ հայրենասիրական ամենանուրը զգացումներով զեղուն են իրենց սրտերը եւ յայտնելով, որ պատրաստ են իրենց ուսերուն ծան-

բացող պարտականութիւնը կատարել հայրենիքի հանդէպ, իրենց բոլոր բարոյական, մտաւոր եւ նիւթական հնարաւոր միջոցները տրամադրելով:

Պեսարապիոյ Հայկ. Կոմիտէն հպարտ է զգում եւ երջանիկ ինքզինքը՝ իր սոյն յայտարարութիւնով Հայկ. Հանրապետական Կառավարութեան առաջ, եւ իր կողմէն՝ նոյն Կոմիտէի անդամ Պրն. Հ. Սարգիսեան, Թումանեան—Կոլաշօքին լիազօրում է որպէս ներկայացուցչի, անձամբ մատուցանելու մեր յայտարարութիւնը:

Նախագահ Պեսարապիոյ Հայկական Կոմիտէի՝

Մ. ՄՈՒՐԱՏԻԱՆ Իրաւաբան

Քարտուղար ԳՐԻԳՈՐ ՆՈՐՈՅ ՕՀԱՆԵԱՆ


Քիշնել, 30 մարտ 12 ապրիլ 1919



III

ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՅԼԵ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ ՄԵԾ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՏՕՆԵԼՈՒ ՀՍՄԱՐ



Հայաստանի կառավարութիւնը կրթական նախարարին նախագահութեան տակ կը կազմէ տօնակատար յանձնաժողով մը՝ որ կը հրատարակէ հետեւեալ կոչ.

Հայաստանի քաղաքացիներ,

Հայ ժողովուրդը, դարաւոր հալածանքից եւ տասնեակ տարիներ իր կեանքի, պատի եւ ազատութեան համար մղած հերոսամարտից յետոյ, որ պսակւեց նրա մասնակցութեամբ համաշխարհային պատերազմին, ուր նա մտցրեց իր կեանքի բոլոր կարողութիւնները, դնելով մարտիրոսազրութեան սեղանի վրայ իր թարմ երիտասարդութիւնը, աւելի քան մի միլիոն մարդկային կեանքեր եւ իր բոլոր ինչքը, անցած տարւայ մայիսի 28ի փառաւոր կուիւներից եւ Անդրկովկասի բաժան բաժան լինելուց յետոյ, ամբողջ աշխարհի առջեւ յայտարարեց իր թանկագին հայրենիքի՝ Հայաստանի անկախութիւնը :

Զեզ չէ, Հայաստանի քաղաքացիներ, որ պիտի բացատրենք այս օրւայ նշանակութիւնը : Զեր առջեւով անցան թիւրքական հորդաները, որոնք հեղեղեցին ձեր դաշտերը, քարուքանդ արին ձեր գիւղերն ու քաղաքները, սպանեցին ձեր ծնողներին ու զաւակներին, լուեցին ձեր եղբայրներին ու քոյրերին :

Բայց մահւան եւ աւերի այս մղձաւանջի մէջ, որ ամէն օր հազարաւոր մարդ էր հնձում, միշտ շարու-

նակում էր բոցավառւել ժողովրդական անմար հաւատը դէպի բարձր արդարութեան յաղթանակը : Հազարաւոր վէրքերից արխւնաքամ եղած հայ ժողովուրդը, երեսի վրայ ծգւած, միմիայն իր սուրբ գործի հաւատով եւ իր հոգու տոկունութեամբ, իր թոյլ ուժերով քաջաբար դիմագրաւեց հրէշաւոր թշնամուն, փառք վաստակեց ազգի համար, Սարտարաբատի, Բաշ-Արարանի եւ Ղարաբիլիսայի կուիւների մէջ :

Հայաստանի քաղաքացիներ,

Մայիսի 28ին լրանում է Հայաստանի անկախութեան տարեդարձը . Յաւէրժ յիշատակ այն հերոսներին, որոնք իրազործեցին դարերի ընթացքում իր ամբողջ ուժերով դէպի կեանք, ազատութիւն ու ինքնորոշում ծգտող ժողովրդի նւիրական երազը : Յաւէրժ յիշատակ եւ բոլոր անմեղ զոհերին : Մերկացնենք եւ խոնարհենք զլուխներս նրանց առջեւ : Մենք, կենդանի մնացածներս, իբրեւ ժառանգորդներ, փայփայենք անկախ Հայաստանի մեզ կտակւած գործը :

Թող մայիսի 28ի օրը լինի զոհերի յիշատակի, բայց եւ համազգային մեծ ուրախութեան օր, — օ՛ր նոր պետութեան ստեղծման բիրլիական Արարատի շուրջը, օ՛ր ազգային բարձր իղձերի եւ համաշխարհային արդարութեան յաղթանակի :

Կառավարական Յանձնաժողովի նախագահ
և Դւսաւորութեան նախարար
ՄԵԼԻՔ-ԴԱՐԱԳԻԶԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԵԶ

ԱՐԵՒՄՏԱՌՎԱՅԵՐՈՒ ՄԹԻՑՔՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՄԻԱՅՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԱՀՅԱՋՐԱԿՈՒԹԻՒՆԸ

ՀՈԳԵՀԱՆԳԻԱՏ ԵՒ ԶՕՐԱՀԱՆԴԻԱ

ՕՏԱՐԵՆԵՐՈՒ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵԱՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻԱՏԸ

Մայիս 28ի առտուն կանուխ ամբողջ քաղաքը դրօշազարդուած էր ու տօնական։ Նախարարներու խորհուրդը Երեւանի այդ օրուան կարգապահութիւնն ու վերին հսկողութիւնը յանձնած էր քաղաքի հրամանատար Ա. Շահնշաթունիին, տալով անոր արտակարգ լիազօրութիւններ :

Առաւօտուն նախ Քաղաքային տան առջեւ կատարուեցաւ հոգեհանգիստ եւ զօրահանդէս :

Քաղաքային տունը կորսուած էր ծաղիկներու, գորգերու եւ Հանրապետութեան եռագոյն դրօշակներուն մէջ :

Հիւրերն ու պաշտօնական անձերը կը հասնէին կամաց կամաց : Քաղաքային տան լայն հրապարակը բռնած էին զօրքը, դպրոցական աշակերտութիւնն ու

Երեւանի բանուորութիւնը: Ժամը 10 եւ կէսին առաջ-նորդարաննէն Զօր. Նազարբէգեանի եւ ներքին գործե-րու նախարար Ս. Մանասեանի հետ Կաթողիկոսը պատուակալ հեծեալ պահակախումբի մը ուղեկցու-թեամբ եկաւ Քաղաքային տունը եւ սկսաւ մաղթանք-հոգեհանգիստը: Ներկայ էին անզիական զօրավար Դեւին իր օգնական սպաներով, Պարսկաստանի, Ատրպ-պէյճանի, Վրաստանի ներկայացուցիչները, ամերիկեան ներկայացուցիչն ու որբախնամ բաժանմունքի քոյրերը, Հայաստանի կառավարութեան բոլոր անդամները, զօր. Նազարբէգեան, զօր. Փիրումեան եւ բոլոր հրաւիրուած բարձրաստիճան հիւրերը:

ԶՕՐԱՀԱՆԴԻՇԱԾ:

Մաղթանքէն յետոյ զօրահանդէսը սկսաւ վարչա-պետին հետեւեալ ճառովը: «Հայաստանի փառապանձ ու արի զինուորներ, ծեր կամքի, ծեր հայրենասիրու-թեան եւ արեան գնոնն է, որ հնարաւորութիւն ու-նինք այսօր տօնելու Ազատ, Անկախ եւ Միացեալ Հա-յաստանի տարեդարձը: Այս օրուան տօնը պատրաս-տած են նաև յեղափոխական բանուորութիւնն ու արհեստաւորութիւնը, յեղափոխական մտաւորակա-նութիւնն ու Հայաստանի գիւղացիութիւնը ծեռք-ծեռ-քի տուած քաղաքացիներու հետ: Այսօր ծեր բոլորիդ յաղթանակի տօնն է: Կառավարութեան անունով կը շնորհաւորեմ ծեր յաղթանակը, կը շնորհաւորեմ ծեր հայրենիքի՝ Հայաստանի անկախութիւնը, ազատու-թիւնն ու միացումը»:

Որոտալի «Կեցցէ» ներու տարափի մը տակ սկսաւ զօրահանդէսը: Դաշնակից եւ դրացի պետութիւններու ներկայացուցիչներու ուղեկցութեամբ, վարչապետը

նախագահեց զօրահանդէսին, որմէ յետոյ շարան-շարան անցան երեւանի աշակերտութիւնն ու բոլոր որբանոցներու որբերը, որոնց կարգին ամերիկեան որբանոցէն խումբ մը որբեր զինուորական շարքերով միատարագ եւ փայտեայ հրացաններով։ Հասարակութիւնը զանոնք ընդունեց բուռն ծափերով։ Ապա բեռնակիր ինքնաշարժ մը, ծաղիկներու եւ դրօշներու մէջ կորսուած, գնդացիրներով ու թնդանօթներով անցաւ վեհաշուք. ապա անցաւ ուրիշ բեռնակիր ինքնաշարժ մը, դարձեալ ծաղիկներու ու կանանչներու մէջ, կրելով սեւազգեստ ու սեւաքօղ կանգնած կին մը՝ որ խորհրդանշանը կը ներկայացնէր Հայաստանի անցեալին եւ որու զլիսին կը ծածանէին բազմաթիւ դրօշակներ՝ վրան մակագրուած մեր բոլոր պատմական վայրերու անունները, — «Մուշ», «Մասուն», «Տիգրանակերտ», «Սիս» և լն. : Այդ ինքնաշարժին կը հետեւէր երրորդ մը որ նոյնակէս զարդարուած էր դրօշակներով եւ որու մէջ կանգնած էր սպիտակազգեստ ու սպիտակաքօղ կին մը, իր առջեւ ունենալով երկու երիտասարդներ՝ մէկը տաճկահայ եւ միւսը ուռւսահայ տարազով, երկուքն ալ ծեռք-ծեռքի տուած։ Սա խորհրդանշանն էր ազատազրուած ու Միացնայ Հայաստանի։ Ապա երկու եզալու ծ ծաղկեզարդ գութան, յետոյ կառքեր ու ինքնաշարժեր, որոնց կը հետեւէր խուռն բազմութիւնը։ Այս կերպով թափօրը շարժեցաւ դէպի խորհրդարանի շէնքը։

ԽՈՐՀԾՐԴԱՌԱՆԻՆ ՄԻԶ

Օրինակելի կարգապահութեամբ զօրքը, հասարակութիւնը եւ որբերը բռնած էին Խորհրդարանի մուտքին փողոցը։ Օտար եւ դրացի պետութիւններու ներկայացուցիչները, Կաթողիկոսը, հիւրերն ու խուռն

հասարակութիւնը սրբազան հպարտութեամբ մը ներս
կը մտնէին խորհրդարանի սրահէն, ներկայ ըլլալու
մեծ հանդէսին, լսելու Միացեալ Հայաստանի անկա-
խութեան յայտարարութիւնը, որու մասին արդէն
քանի օր է կը խօսուէր խորհրդարանական շրջանակ-
ներուն մէջ:

Խորհրդարանի օթեակները բռնուած էին պետու-
թիւններու ներկայացուցիչներով : Դահլիճի ճակատը կը
զարդարէր Հանրապետութեան եռագոյն դրօշակը ,
իսկ ամբողջ սրահը զարդարուած էր կանաչով , ծաղիկ-
ներով , գորգերով ու դրօշակներով : Բեմի վրայ տեղա-
ւորուած էին կառավարութեան եւ Խորհրդարանի ան-
դամները : Սրահին առջեւը աջ ու ծախ երկու բազկա-
թոուի վրայ նստած էին Զօր . Նազարեգեանն ու Զօր.
Փիրումեանը,—երկուքն ալ մեր վերջին տարուան հերո-
սամարտի ամենափայլուն հերոսական դէմքերէն :

Հանդէսին նախազահ , կրթական նախարար Գ. Մե-
լիք-Ղարազէօզեան գրաւոր ճառով մը հանդէսը բաց-
ւած կը յայտարարէ : Նուազախումքը իսկոյն կը
հնչեցնէ «Մեր Հայրենիք»ը զոր հասարակութիւնը կը
լսէ յոտնկայս ու գլխիկոր : Բոլորը կարծես կ'ապրէին
անցեալ տարուան նոյն օրերու իրենց վիճակը ու գո-
հունակութեան եւ հպարտութեան անխառն զգացու-
մով մը կը տօնէին այսօրուան մեծ տօնը , որ հազա-
րամեայ ստրկական վիճակէն յետոյ հասարակական-
քաղաքական ամենամեծ տօնն է :

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՅԱՅՑԱՐԱՐԱԳԻՐԸ

Ապա յոտնկայս , վարչապետը նախաճառէ մը
ետք կարդաց կառավարութեան կողմէ Միացեալ ,
Անկախ եւ Ազատ Հայաստանի պաշտօնական յայտա-
րարագիրը , որուորնդուատ կեցցէներով ու ծափերով ընդ-

հատուած : Ապա նոյն ճառն ու յայտարարագիրը արտասանուեցան եւ կարդացուեցան վրանսերէն դաշնակից պետութիւններու ներկայացուցիչներու համար :

Ա.ՔԵՒՄՏԱՀԱՅԵՐՈՒ ՄՈՒՏՔԸ

Այս միջոցին արեւմտահայ ժողովուրդէն Խորհրդարան կ'ընդունուին 12 հոգի , որպէս իրական միացման վաւերացում , համաձայն արեւմտահայ Համագումարի փետք . Եթի որոշման : Բուռն ծափերու մէջ արեւմտահայ 12 պատգամաւորները բարձրացան բեմ ու տեղ բռնեցին Խորհրդարանի անդամներու շարքին . — Հմայեակ Մանուկեան , Վահագն Քրմոյեան , Զաւէն Կորկոտեան , Վաղարշակ Յոլսիկեան , Վան-Փուշ , Վարդան Առաքելեան , Արմենակ Մաքսապետեան , Արտաշէս Միրզաեան , Արսէն Կիտուր , Հայկ Կոսոյեան , Արմէն Սասունի եւ Հայրապետ Հայրապետեան :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐՈՒՄ

Ապա կառավարութեան անունով կը յայտարարուի ընդհանուր ներում այն անձերուն նկատմամբ , որոնք բանտարկուած են վարչական եղանակով , իսկ քըէական յանցապարտներուն դատավճիռը կէս առ կէս կը զեղչուի :

Ա.ԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ

Հանդէսին նախագահը կը յայտարարէ կառավարութեան հետեւեալ որոշումները .

Ա. Վարկ բանալ Հանրային Կրթութեան նախարարի անունով՝ հայ ազատագրութեան հերոսներու յիշատակին , Հայաստանի մայրաքաղաքի մէջ յուշարձան կանգնելու համար 100,000 բուրլի , իսկ 25,000

բուրլի ալ արձանի նախագծին մրցանակաբաշխութեան համար :

Բ. Վարկ բանալ Հանրային Կրթութեան նախարարի անունով հրատարակելու Հայ ազատագրութեան պատմութեան վերջին էջը, համաշխարհային պատերազմի սկիզբէն մինչեւ Հայաստանի անկախ յայտարարութիւնը երկու ծաւալով եւ բնոյթով : Առաջինը պէտք է ըլլայ լուրջ գիտական ուսումնասիրութիւն, պատկերազարդ, շքեղ հրատարակութեամբ . իսկ միւսը՝ համառօտ, հանրամատչելի, ժողովրդական եւ աժանագին : Առաջին հրատարակութեան համար 150,000 բուրլի իսկ մրցանակաբաշխութեան՝ 25,000 բուրլի . երկրորդի հրատարակութեան համար 50,000 բուրլի, իսկ մրցանակաբաշխութեան՝ 10,000 բուրլի : Հրատատակութենէն ստացուած գումարը պիտի մտնէ պետական գանձարանը :

Գ. Վարկ բանալ Զինուորական նախարարի անունով, ինկած քաջամարտիկ հերոսներու օրինակն ու յիշատակը հայ զինուորի ու գործիչի սրտին մէջ միշտ վառ պահելու համար հաստատել շքանշան մը՝ Հայրենիքի համար կատարած ծառայութեան համար, եւ այս շքանշանի խորհրդանիշը նոյնպէս ընդունիլ մրցանակաբաշխութեան միջոցով, որուն համար յատկացնել 5,000 բուրլի, իսկ շքանշանը պատրաստել տալու հահար 15,000 բուրլի :

Ցուշարձանի հիմնադրամը նոխացնելու համար կոչով մը դիմել համայն հայութեան :

ՆԱԽԱԳԱՎԱԾԻՆ ՃԱԽԾ

Ապա խօսք կ'առնէ Խորհրդարանի նախագահ Պ. Սահակեան :

«Այս տօնը, կ'ըսէ ան, ամենամեծ տօնն է հայու-

թեան համար : Երկար տառապանքէ յետոյ , հերոսական գոյամարտով , հայ աշխատաւորութեան կամքի եւ զոհաբերութեան վրայ յենուած , հայ քաղաքական կեանքը իր պետական խարիսխը ծգեց մեր բնաշխարհին մէջ : Ոչ միայն պետական քաղաքական կեանք ստեղծեցինք , այլ եւ վերցուցինք բոլութեամբ սահմանահատ հայութեան երկու հատուածները :

Իրականացաւ այն , ինչ երկար ժամանակ ցանկացած էր մեր ժողովուրդն ու անոր քաղաքական մտածութեան ղեկավար շրջանները : Այժմ կը մնայ վերաշինել , վերաստեղծել պետական հաստատուն իրաւակարգ , յենուած Հայաստանի բոլոր ժողովուրդներուն վրայ , պաշտպանել արեամբ գնուած մեր հայրենիքը , լծուիլ անոր բախտին եւ ապագային :»

ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՈՂՋՈՑՆՔ

Վ. Քրմոյեանը Արեւմտահայ Գործադիր Մարմնի անունով կ'ողջունէ ազգային մեծ տօնը , ապա կը կարդայ Գործադիր Մարմնի զրաւոր յայտարարութիւնը այն մասին , որ այս կառավարութիւնը կ'ընդունուի իբրեւ կորիզ երկու հատուածներու քաղաքական պետականութեան , որուն շուրջը պէտք է խմբուի Միացեալ Հայաստանի պետական կեանքը :

ԱՄԹՈՂԻԿՈՍԻՆ ՃԱՌԸ

Ապա Վեհափառ Կաթողիկոսը խօսելով մեր ժողովուրդի հոգիի արիութեան մասին , կ'ողջունէ , կ'օրինէ Միացեալ ու Անկախ Հայաստանի ապագան , կոչ ընելով ստեղծել ինքնուրոյն հայկական դպրութիւն , դաստիարակել սերունդը հայ ոգիով , յոյս չի դնել օտարի վրայ , որովհետեւ մեր ժողովրդի բարօրութիւնն ու

յառաջդիմութիւնը մեզմէ է կախուած բացառապէս : Այժմ երբ Մասիսը մագնիսի պէս քաշեց ու միացուց հայութեան երկու հատուածները , երբ ստեղծուեցաւ Միացեալ Հայաստան մը , այժմ պէտք է լարենք մեր ազգային բոլոր կարողութիւնները փրկելու եւ դաստիարակելու մեր ժողովուրդը ի փառս իր ազատ հայրենիքի :

Ա.ՄԵՐԻԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ:

Ապա Ամերիկեան որբախնամ ընկերութեան նախագահ հարիւրապես ելդըր կը շնորհաւորէ Հայաստանի վերականգնումը նև ուրախութիւն կը յայտնէ որ ինքը իբր Ամերիկայի քաղաքացի , ներկայ է այս մեծ տօնին : Կը խոստանայ այսուհետեւ աւելի եռանդով աշխատիլ : «Կը տեսնէք ու , կը համոզուիք որ մենք ամէն ինչ պիտի ընենք այս երկրի կազմակերպութեան համար»:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻ

Պարսկաստանի ներկայացուցիչը կը շեշտէ երկու հարեւան ժողովուրդներու դարաւոր բարի ու համերաշխ դրացնութեան վրայ , յոյս յայտնելով , որ այսուհետեւ ալ այդ երկու ժողովուրդները նոյնպիսի բարեկամութեամբ կը շարունակին ապրիլ կողք կողքի , յանուն երկու ժողովուրդներու բարօրութեան :

ՄԻՒՍ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ապա Վրաստանի եւ Ատրպէյնանի ներկայացուցիչները իրենց կառավարութեան անունով ողջունեցին Հայաստանի այս մեծ տօնը :

ՈՂ ԶՈՅՆԻ ԽՈՍՔԵՐ

Յետոյ յաջորդաբար ողջոյնի ճառեր կ'արտասանեն Հ. Յ. Դ. Երեւանի եւ Վրաստանի կեդր. կօմիտէներու կողմէ՝ ընկեր Վ. Խորէնին, Հ. Յ. Պիւռօխ անունով ընկ. Ա. Արարատեան, Սմերիկահայ գաղութի կողմէ՝ ընկ. Արսէն Միքայէլեան, պետական ծառայողներու կողմէ՝ ընկ. Ահարոնեան, ուսուցչական միութեան կողմէ՝ ընկ Ա. Տէր Թովմասեան, կանանց միութեան կողմէ՝ Օր. Լ. Տէր Սարգսեան, քաղաքային ինքնավարութեան կողմէ՝ ընկ. Մ. Մուսինեան, եւ այլն:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑՈՅՑԵՐ


Ներկայ ժողովուրդը մեծ ցոյցեր ըրաւ այս առթիւ զօր. Փիրումեանին, զօր. Նազարբէգեանին եւ Դրօին, իսկ յոտնկայս յարգուեցաւ Արամի յիշատակը :

ՈՂ ԶՈՅՆԻ ՀԵՇԱԳԻՐՆԵՐԸ

Ողջոյնի ճառերէն յետոյ կարդացուեցան զանազան հիմնարկութիւններէ ու քաղաքական հոսանքներէ ստացուած շնորհաւորականները : Հանդէսի ժամանակ նուազախումբը երգեց դաշնակից եւ դրացի պետութիւններու եւ Հայաստանի քայլերգները :

Հանդէսը փակուեցաւ Մեր Հայրենիքով :

Յետոյ վարչապետ Պ. Խատիսեան պաշտօնական անձերու հետ եկաւ խորհրդարանին պատշզամը, ուրիէ Միացեալ Հայաստանի անկախութեան յայտարարագիրը կարդաց ժողովուրդին եւ զինուորութեան առջեւ : Այդ պահուն թնդանօթի 30 հարուածներ ազդարեցին հայութեան այդ օրուան նշանակութիւնն ու մեծութիւնը :



ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար, Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ Հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իրեն անկախ պետական միութիւն :

Ուղիղ մի տարի առաջ ոռւսահայերի համագումարից ընտրւած Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց իրեն Անդրկովկասեան հայկական գաւառների բարձրագոյն իշխանութիւն : Ազգային Խորհրդի կազմած կառավարութիւնն այդ քաղաքական ակտի մասին պաշտօնապէս Պետութեանց ներկայացուցիչներին յայտնելուց յետոյ՝ այս մի տարւայ մէջ փաստորէն հաստատել է իր իշխանութիւնն Անդրկովկասի հայկական գաւառներում:

1919 փետրւար ամսին երեւան քաղաքում կայացած Արեւմտահայ երկրորդ Համագումարը հանդիսաւոր կերպով յայտարարեց, որ նա Հայաստանը միացեալ եւ անկախ է ճանաչում:

Այժմ, Անդրկովկասում եւ Օսմաննեան կայսրութեան սահմաններում գտնուած պապենական հայկական երկիրների միացման եւ անկախութեան այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարութիւնը յայտա-

րարում է, որ միացեալ Հայաստանի պետական ծեւն է Ռամկավար Հանրապետութիւն եւ որ ինքը հանդիսանում է միացեալ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւնը :

Այսպիսով ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերազոյն տէրն ու տնօքէնը, եւ Հայաստանի Պարլամենտն ու Կառավարութիւնը հանդիսանում են միացեալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագոյն օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնը :

Հայաստանի Կառավարութիւնը սոյն ակտով հրատարակում է 1919 Ապրիլ 27ի Պարլամենտի որոշմամբ Կառավարութեանը տրւած յատուկ լիազօրութիւնների հիման վրայ :

Նախարարական Խորհրդի նախագահի եւ Արտային Գործերի նախարարի փոխանորդ Ա. ԽԱՏԻՍԵԱՆ

Ներքին Գործերի նախարարի փոխանորդ Ս. ՄԱՆԱՍԵԱՆ

Զինուրական նախարար ԶՕՐ. Ք. ԱՐԱՐԱՏԵԱՆ

Արդարադատութեան նախարարի փոխանորդ Յ. ԶՄԵԿԵԱՆ

Հանրային Կրութեան նախարարի փոխանորդ Գ. ՄՈՒԻՔ-ՂԱՐԱԳԵԶԵԱՆ

Խնամատարութեան նախարար Ս. ԹՈՐՈՍԵԱՆ

Պարենառուման նախարար Ք. ՎԵՐՄԻՇԵԱՆ


Եղենմատական նախարարի փոխանորդ Գ. ԶԱՂԵԹԵԱՆ

Գործերի Կառավարիչ Գ. ԽԱՏԻՍԵԱՆ

1919 Մայիսի 28ին, Երևան բաղադ



Հ Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ



Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՈՒ ՑԱՑԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ՄԻԱՑԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԱՑԱՐԱՐԱԳՐԻ
ՀՐԱՏԱՐՈԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ.

Հ. Յ. Բիւրօն պատմական վայրկեանի խորը
գիտակցութեամբ զերմապէս ողջունում է Հայաստանի
միացման եւ անկախութեան ակտի պաշտօնական
հրատարակութիւնը :

Այն վսեմագոյն գաղափարը , որի համար հայ ժո-
ղովրդի լաւագոյն , ազնիւ ու անծնւէր խաւերը արհա-
մարհելով բոլոր դժւարութիւններն ու հաճոյքները ,
հերոսարար ընկան ազատազրական արիւնոտ պայքար-
ների ընթացքում — այսօր իրականութիւն է , դրւած
մեր առաջ — իր մեծութեամբ ու վեհութեամբ :

Մեր նորագոյն պատմութեան , մանաւանդ վերջին
երեսնամեակի ընթացքում , հայ կեանքի մէջ զերմարդ-
կային զոհողութիւններով առաջացած ժողովրդական
ըմբուտացումների եւ գիտակցութեան յաղթանակի
տօնն է այսօր մեզ համար , որին ծգուել են բազմաթիւ
սերունդներ , իրենց կրծքի տակ փայփայելով անկախ
ու բոլոր ցեղերի համերաշխ համագործակցութեան
վրայ հիմնւած Միացեալ եւ Ազատ Հայաստանի գա-
ղափարը :

Հ. Յ. Բիւրօն յայտարարում է այսօր հանդի-
սաւորապէս , որ այսուհետեւ չկան այլեւս «բոնաւոր-

ների ծեռքով գծուած սահմանները», հայկական տարբեր հաստածներ ու տարբեր հայրենիքներ . այլ կայ եւ պիտի մնայ առյաւէտ մէկ Անքաժան ու Միացեալ Հայաստան ու մէկ եւ ամբողջացած Հայ ժողովուրդ :

Հ. Յ. Դաշնակցութիւնն այսօր պատմական ակտով իրականացած տեսնելով իր քաղաքական իդէալի — ռամկավար հանրապետութեան իրականացումը — հաւատարիմ իր հիմնական դաւանանքներին , պիտի մղէ մեր պետական նաւը հետեւողական եւ վճռական ընկերային բարենորոգումների հունով դէպի այն սոցիալական արդարութեան նաւահանգիստը , դիմում է բոլոր ազգերի աշխաւաւորութեանը եւ որից Հայաստանի բոլոր աշխատաւորութիւնն էլ — առանց ազգի ու կրօնի խորութեան — պիտի գտնի իր համամարդկային իդէալների իրականացումը :



Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

ԵՐԿՐԻ ԿԵԴՐ. ԿՈՄԻՏԵՒ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

Ընկերներ ,

Հայաստանի կառավարութիւնը մայիս 28ի արթով եւ թիւրքահայ 12 պատգամաւորներու մասնակցութիւնը Հայաստանի խորհրդարանին մէջ ընդունելով , ընդ առաջ գնաց ամբողջ հայ ժողովուրդի ցանկութեան , պահանջներուն եւ հրամայական կարիքին : 28ի արթը եկաւ վերջնականապէս խզելու այն կապը , որ կրնար տակաւին գոյութիւն ունենալ Ռուսաստանի հետ եւ վերածեց ռուսահայ , թիւրքահայ երկու քոյլ

հասուածները պետական մէկ ամբողջութեան՝ Միացեալ եւ Անկախ Հայաստանի սահմաններուն մէջ :

Հ. Յ. Դաշնակցութիւնը, ինչպէս միշտ, այս անգամն ալ եղաւ միակ կուսակցութիւնը, որ ունենալով հայ ժողովրդի իրական շահերու առողջ զիտակցութիւնը, կը քաէ անյողդողդ եւ անընկճելի կերպով դէպի հայ պետականութեան գաղափարն ու անոր հրամայական իրագործումը : Ինչպէս միշտ, այս անգամն ալ Դաշնակցութեան վաղեմի հակառակորդները հայ ժողովրդի հետ ոչ մէկ կապ եւ առնչութիւն ունեցող մարդիկ, որոնց ամբողջ մտապատկերը չարչիսւթիւնն է ու քաղքենի քամելիոնութիւնը, սկսած են աղմուկ բարձրացնել, թիւրքահայ ժողովուրդի շահերու անունէն խօսիլ, պրովակացիայի բոլոր տեսակներուն ապաւինիլ, մտքերը պղտորել, կիրքերը յուզել, որպէս զի կարողանան իրենց անծնական ու խմբակցական շահին համար, Դաշնակցութեան դէմ կազմել սրբազն եղբայրակցութիւն մը, բոլոր տիրացուներէ, բաղդախնդիր եւ դիմակաւոր տարրերէ սեւ աշխատանքի մը ի խնդիր :

Էնկերներ ,

Եղէք զգոյշ եւ շրջահայեաց : Դաշնակցութեան դէմ գործի են անցած ժողովրդական տականքները, մութ եւ անյայտ տարրեր, որոնք կը ճգնին սպառել նաեւ ծեր շարքերը, մօտենալ ծեզ իրեւ բարեկամ, իրեւ ընկեր, եւ զրգուել ծեզ Դաշնակցութեան դէմ, հազար ու մէկ շինծու առասպելներով, անթիւ պրովակացիաներով:

Մայիս 28ի արթը եւ ներկայ խորհրդարանական ընտրութիւնները, որոնք մեր մանուկ պետութեան ամրացման եւ հզօրացման պիտի նպաստեն եւ մեր հայրենիքի վերաշնութեան դուռները պիտի բանան,

պէտք է դառնան նաեւ ծեր գուրգուրանքին եւ ծեր յեղափոխական գիտակցութեան հարազատ արտայայտութիւնը :


Դաշնակցութիւնը, որ իր ուսերուն տարեր է Հայ ազատագրական մեծ գործը, այսօր նորէն ու նորէն կը կենալ հրապարակ, իբրեւ կենդանի գործի եւ առողջ գիտակցութեան միակ ուժ, եւ իր ուսերուն վրայ կ'առնէ Հայ պետականութեան ստեղծումին ծանր պարտականութիւնը : Անիկա վճռեր է, կռուելով ներքին եւ արտաքին բոլոր թշնամիներուն դէմ՝ կեանքի վերածել մեր քաղաքական երազներն ու իղձերը եւ դնել զանոնք անսասան հիմերու եւ ամուր հողի վրայ :

Հ. Յ. Դաշնակցութիւնը չի կրնար դաւաճանել իր պատմական դերին եւ 30 տարւայ իր այնքան զոհերու յիշատակին : Անիկա անշեղօրէն կ'երթայ ահա նոյն ճանապարհով :

Ընկերներ,

Պատմական եւ մեծ օրեր կ'ապրինք, սեղմնեցէք ծեր շարքերը, տոկացէք կեանքի աննպաստ բոլոր պայմաններուն միշտ լաւատես դէպի ապագան, որ առջեւնիս է կեցած, եւ սրտապինդ կերպով պատասխանեցէք Դաշնակցութեան հակառակորդներուն, ոչ թէ խօսքով պրովակացիայով, զաղտնի եւ պառաւական փափուքներով, այլ կենդանի գործով :

Բուռն կերպով մասնակցեցէք ընտրութիւններուն եւ մասնակցիլ տուէք ժողովուրդին :



ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ

ՅԱՅՐԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Կանգնած մնալով Արեւմտահայ Բ. Համազումարի
ընդունած քաղաքական բանաձեւի տեսակէտին վրայ ,
Արեւմտահայ գործադիր Մարմինն իբրեւ Հայկական
Հանրապետութեան սահմաններու մէջ ապրող Արեւ-
մտահայերու ներկայացուցչական օրգան , լսելով կա-
ռավարութեան յայտարարութիւնը Հայաստանի միաց-
ման եւ անկախութեան մասին , սրտագին կ'ողջունէ
կառավարութեան կատարած աքթը , եւ իր լիակատար
պատրաստակամութիւնը կը յայտնէ , Հայաստանի Խոր-
հըրդարանի եւ Կառավարութեան մէջ իր գործօն մաս-
նակցութիւնը բերել , իրագործելու Միացեալ Հայաս-
տանի գաղափարը եւ ամրապնդելու հայ ժողովրդի
ազատութիւնն ու բարգաւաճումը :

ԻՆՉՈ՞Ի ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵՑԱԿ
ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԻՆՉՈ՞Ի ԱՐԵՒՄՏՈՎՀԱՅԵՐԸ

ԽՈՐՀՐԴԻ Ա. Բ. Ա. Ն. Բ. Ն. Դ. ՈՒ Ն. ՈՒ Ն. Ե Ց Ա Ն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԶԱՄԵՏ Պ Ի ԿԱՏԻՍԵԱՆԻ ՃԱՌԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ Ա. Բ. Ա. Ն. Բ. Ն. Ե Ց Ա Ն Մ Է Զ.

Հայաստանի Խորհրդարանին Յունիս 4ի նիստին
մէջ Հայաստանի վարչապետ Պ. Աղեքսանդր Խատիսեան
խօսած է աւելի քան երկուքուկէս ժամ տեւող քաղաքական մեծ ճառ մը՝ պատճառաբանելով թէ ինչո՛ւ Հայաստանի հանրապետական կառավարութիւնը հրատարակեց Միացեալ Հայաստանի անկախութեան յայտարարագիրը և Խորհրդարան ընդունեց Արեւմտահայութեան 12 ներկայացուցիչները : Ստորեւ կու տանք այդ ճառին էական մասերը .

Կառավարութիւնը Մայիս 26 եւ 27ին հրատարակած է երկու յայտարարագիր: Առաջինը Միացեալ Հայաստանի անկախութեան վերաբերեալ յայտարարագիրն էր, զոր վաւերացնող նախարարական խորհուրդի նիստին ներկայ են եղած ութ նախարարներէն եօթը , որովհետեւ վարչապետ Քաջազնունի այդ միջոցին Թիֆլիս կը գտնուէր : Ներկայ եօթը նախարարներէն հինգը կողմնակից էին յայտարարագրի հրատարակման , մէկը ծեռնպահ էր , իսկ եօթերորդը՝ դէմ: Զեռնպահ նախարարը սկզբունքով համաձայն էր , բայց յայտարա-

րագիրը հրատարակելու իրաւասութիւնը կը վերապահէր խորհրդարանին , եւ ոչ թէ կառավարութեան :

Անկախութեան յայտարարագրի հրատարակութեան դրդապատճառառները հետեւեալներն են . — Հայաստանի հանրապետութեան սահմանները հասած են նախկին Թուրքիոյ սահմանները . Կարսի նահանգին երեք քառորդը մեր ծեռքն է , բացի Ախալցխայի շրջանէն , որ Վրացիներու ծեռքն է , եւ Օլթին որ կը զըտնուի առժամաբար տեղական մահմետականներու ծեռքը : Միւս կողմէ Արեւմտահայ գաղթականութիւնը ոտքով շարժուելով կուտակուած է սահմանագլուխներուն վրայ . ոչ մէկ հնար չկայ ներգաղթը կանգնեցնելու : Գործնական տեսակէտէն անհրաժեշտ էր ստեղծել Միացեալ Հայաստանի կառավարութիւն :

Ներգաղթը կազմակերպելու համար կար նաեւ գործի քաղաքական կողմը : Ներգաղթի մասին Դաշնակիցներու հետ բանակցութեան ատեն հարց ծագած էր թէ ի՞նչ իրաւունքով է որ Հայաստանի կառավարութիւնը կը միջնորդէ Արեւմտահայերու համար , եւ թէ ի՞նչ երաշխաւորութիւն կայ որ կառավարութիւնը կը վայելէ Արեւմտահայերու վստահութիւնը : Այդ պակասը կը զգացուէր թէ՛ Դաշնակիցներու եւ թէ մեր կողմէ : Բացատրութիւն կը տրուէր , որ փաստորէն միացած ենք , բայց ծեւական պակասը կը զգացուէր ամէն քայլափոխի :

Դրդապատճառ էր նաեւ մեր մասին տարածայնուած այն կասկածը , թէ Հայաստանի Հանրապետութիւնը չի ծգտիր բացարձակ անկախութեան եւ թէ անկը վարանի Ռուսիայէն բաժնուելու համար : Միացեալ Հայաստան ստեղծելու հարցի մասին Փարիզի մէջ մեր պատուիրակութիւնը կը բանակցէր Ռուսաստանի ոչպօլշէվիր ներկայացուցիչներուն հետ : Տումայի նախորդ

անդամ Աճէսեան , որ շատ մօտ է այդ ներկայացուցիչներուն , հաղորդած է մեր կառավարութեան որ Միացեալ Հայաստանի անկախութեան հրատարակութիւնը անհրաժեշտ : Փարիզի պատուիրակութեան նախագահ Ահարոննեան նոյն բանն է կրկնած :

Անհրաժեշտ էր կազմակերպել ուժեղ եւ համերաշխ զօրք ընդարձակուող հայրենիքի սահմաններու պաշտպանութեան համար . զօրքի կազմակերպութեան փորձները ապացուցին երկու երկրամասերու միացման անհրաժեշտութիւնը : Արեւմտահայերը կասկածելով , որ արեւելահայերը կը ծգտին չքամնուիլ Ռուսաստանին եւ անկախ ըլլալ , կը խուսափէին զինուորագըրւելէ : Անհրաժեշտ էր վերցնել անջրագետը ուժեղ բանակ ունենալու համար :

Դաշնակիցներու կողմէ վաղուց թոյլատրուած էր ներգաղթը դէպի Պայազիտ եւ Ալաշկերտ : Զէր կարելի երկիր մտնել իրեւ հապատակ կամ օտար . պէտք է մտնէինք որպէս տէրեր , եւ անհրաժեշտ էր օրինական իրաւասութիւն այդ երկրի տէրը համարուելու համար :

Ներկայ խորհրդարանը հանգամանքներու արդիւնքն էր . ան պէտք է տեղի տար ընտրովի խորհրդարանին : Որպէս զի նոր խորհրդարանը ըլլար համայն հայութեան կամքի արտայայտիչը , հարկաւոր էր օրինական հնարաւորութիւն տալ արեւմտահայերուն ընտրութեան մասնակցելու . հարցը հասունցած էր եւ այժմէական . հարկաւոր էր պատմական համապատասխան վայրկեան եւ ամենայարմարը Հայաստանի անկախութեան տարեղարձն էր , զոր մենք օգտագործեցինք , թէեւ զիտէինք , որ Ռուսաստանի հետ կապուած լիոյր ժաղամական շրջանները պիտի բողոքին :

Կատարուածը քաղաքական անհրաժեշտութիւն էր . կատարողները միայն Դաշնակցականները չէին , այլեւ

ժողովրդական նախարարները , որոնք ստորագրած էին յայտարարագիրը : Կառավարութիւնը գործած է շատ զգոյշ , միայն երկրի գերագոյն շահերը նկատի առնելով :

Յայտարարագրի հրատարակութեան մէջ ո՛չ մէկ կուսակցական միտում չէ եղած : Կառավարութիւնը չէր գիտեր ովքե՛ր պիտի ըլլան նոր տաներկու պատգամաւորները : Բացի այդ՝ պարզ էր , որ խորհրդարանի մեծացած կազմը գործնական նշանակութիւն չպիտի ունենար , որովհետեւ խորհրդարանը պիտի ունենար մէկ նիստ միայն կառավարութեան նոր լիազօրութիւններ տալու համար եւ պիտի ցրուէր ընտրովի խորհրդարանին տեղի տալով :

Մայիս 25ի յայտարարագրին բնականօրէն յացորդեց 26ի յայտարարագիրը . միացեալ Հայաստանը պիտի ունենար միացեալ խորհրդարան . նախարարներու խորհուրդը վեց ծայնով ընդդէմ երկուքի՝ որոշեց հրաւիրել արեւմտահայերէն 12 պատգամաւորներ , ընտրուած արեւմտահայ միակ հեղինակաւոր օրինական մարմինէն՝ արեւմտահայերու գործադիր մարմինէն : Ընդդիմախօս նախարարները ըստ էութեան համաձայն էին , բայց կը գտնէին , որ հրաւէրը կառավարութեան իրաւասութենէն դուրս է : Արեւմտահայ գործադիր մարմինը ընտրուած է 200,000 արեւմտահայերու կողմէ . ամբողջ աշխարհի մէջ չկայ ուրիշ արեւմտահայ մարմին , որ այդքան մարդոցմէ ընտրուած ըլլայ : Յառաջիկայ Յունիս 21ին ընտրուելիք խորհրդարանը պիտի ըլլայ իրաւական եւ օրինաւոր . իսկ միացեալ Հայաստանի հիմնադիր ժողովը որ յետոյ պիտի յաջորդէ անոր՝ բնական է կ'ըլլայ աւելի իրաւագօր : Երկու յայտարարագիրները հրատարակուեցան Մայիս 28ին , որովհետեւ տարեդարձի տօնն էր եւ պատմական ամենայարմար քոպէն : Կառավարութիւնը կը գիտակցի իր ըրածին եւ անոր պատասխանատուն է :




ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԼԻԱՌՆԵՐՈՒՆ ՄԷԶ


Հայաստանի բոլոր մասերուն մէջ ժողովուրդը մեծ ցնծութեամբ տօնած է անկախութեան առաջին տարեդարձը : Հանդէսներ եւ ցոյցեր տեղի ունեցած են մասնաւորապէս էջմիածնի , Աշտարակի , Նոր-Բայազիտի , Տիլինանի , Ալէքսանդրաբօլի , Ղարաքիլիսէի , Ղամարլուի , ներքին Ախտայի , Համամլուի , եւ ուրիշ քաղաքներու եւ գիւղերու մէջ :

Տեղի ունեցած հանդէսներուն մասնակցած են Հայաստանի սահմաններուն մէջ ապրող Ռուսերը , Ասորիները , Եէզիտիները եւ ուրիշ տարրեր՝ իրենց անվերապահ համակրանքը յայտնելով Հայաստանի հանրապետական կառավարութեան :




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՕՆԸ ԵՒ ՎՐԱՍՏԱՆ

Հայաստանի անկախութեան տարեդարձին առթիւ երեւանի կառավարութիւնը շնորհաւորական հեռագիրներ ստացած է նաև Վրաստանի Սահմանադիր ժողովի նախագահութենէն եւ Վրաստանի Վարչապետէն՝ որոնք ողջունելով Հայաստանի Տօնը իրենց բարեկամական շնորհաւորութիւնները կը յայտնեն :



ԴԱՐԱԲԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ



Հայաստանի անկախութեան տարեդարձին Դարաբաղի
Հայ Ազգ Խորհուրդի կողմէ Գերասիմ Քալականի
նառը՝ Դարաբաղի բարբառով .

Յարգելի Պ. Մինիստրներ , ըդօրթամունք ծըզանայ
շատ հեռութեանք էս ազիզ օրը , կարըմ ընք վեր լեաւ
մասնակից ընինք էս մեծ ուրախութեանը , ամմա դէ
մունք յօխ հոգով , սրտով ծըզնըհետընք եւ ծըզնըհետ
էլ ըւալընք :

Խէ , հուչի գիւտում վեր մեր խօխեքը վըննըպե-
պէիկ երընկացալքեցալ Սասուն , Զէյթուն եւ Հա-
յաստանի եւ ժողովրդի համար արիւն թափալ :

Ըսորան օրը մեզ օղումըն ծըզանայ բաժան անին
եւ մեզ անդար թողին : Էդ բենը ընիլի բնն չի եւ մունք
ծըզանա կարել ընք բաժան ընինք , Տիեր Սասուած ,
տւեր տուք , Պ. Մինիստրներ , հանց ըրէք , վեր մեր
վեղը ծեր վեզան կպած կենայ մեր ժողովուրդը ծեր
ծեր ժողովուրդի նըհետ ընի :

Ուրիշ բան չօնինք ըսելի , լհա էսա մեր խնդիրքը ,
մեզ մըննընրադ քցիք վուչ :



ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՇՆՈՐՀԱԿՈՐԱԿԱՆԸ

Ատրպէյնանի խորհրդարանի նախագահ Աղաեւի
հեռագիրը Հայաստանի կառավարութեան . «Ատրպէյ-
նանի խորհրդարանը անկախութեան առաջին տարե-
դաւնի օրը , Մայիսի 26ին , հանդիսաւոր նատի մէջ

որոշեց ողջունել ու շնորհաւորել Հայաստանի անկախութեան երջանիկ օրը : Խորհրդարանը հաւատացած եւ համոզւած է , որ սուրբ անկախութեան սկզբունքով կարող են խաղաղ կերպով վճռել բոլոր ներքին վէճերը , հաւատարով , որ մի միայն խաղաղութեան ու բարեկամութեան մէջ կը գտնուի հայրենի կովկասի երկու ժողովուրդներու բարօրութիւնը : Կեցցէ՛ Անկախ Հայաստանը :»

* *

Ատրպէյնանի վարչապետ Ռւսումբքէկովի հեռագիրը Հայաստանի վարչապետ Խատիսեանին : «Իմ կառավարութիւնը խորին ուրախութեան զգացմունքով լրցւած կը շնորհաւորէ ծեր կառավարութիւնը այն հանդիսաւոր օրուան առթիւ , երբ հայ ժողովուրդը հասաւ իր բաղծալի խոչալին՝ ազատ ու անկախ գոյութեան : Մեր կառավարութիւնը անխախորէն հաւատում է , որ այսուհետեւ կովկասեան ժողովուրդները կ'ոգեւորուին միմիայն մէկ դիտումով , գործել սերտ ու բարեկամական միութեամբ որպէս զի ամրապնդեն այն անկախութեան հիմքերը , որոնք անկասկած , ապագային կատարելապէս պիտի իրականանան»:

ԱՍՈՐԻՆԵՐՈՒ ՌԴՅՈՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանի անկախութեան տարեդարձի առթիւ Հայաստանի հանրապետութեան կառավարութեան անունով , անդրկովկասեան ասորական ազգային խորհուրդի կողմէ դրկուած է շնորհաւորական հեռագիր մը , որ կը վերջանայ հետեւեալ խօսքերով .

«Թող վերածնուած Հայաստանը բարգաւաճի եւ վառուի նոր սիրով դէպի զինքը շրջապատող ազգութիւնները , գտնելով այդ բանի մէջ բարոյական գոհացում թրքական ոչժիմի անխիղն գազանութիւններուն փոխարձն : Մենք յոյս ունինք տեսնելու , որ պատմական երկու եղբայրակից ժողովուրդները — ասորիններն ու հայերը — կ'ապրին նոր , այսուհետեւ յաւիտեան ազատ կեանքով Տիգրիսի եւ Եփրատի վերին հոսանքներուն մէջ : Խայա (կեցցէ) Մեծ Հայաստանի դեմոկրատիկ հանրապետութիւնը» :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱԳՐԱԳՐԻՆ ՄԷԶ

Հայաստանի անկախութեան տարեղարձի առիթով մայիս 28ին Թիֆլիսի Վանքի եկեղեցիի բակին մէջ տեղի ունեցաւ սգահանդէս Ղարաքիլիսայի եւ Սարտարապատի կուիւներուն մէջ ընկած հերոսներու յիշատակին , խուռն բազմութեան ներկայութեան :

Ներկայ էին Հայաստանի արտաքին գործերու նախարար Սիր . Տիգրաննեանը , արդարադատութեան նախարար Սամ . Յարութիւննանը , Հայաստանի խորհրդարանի Թիֆլիս գտնուած մէկ բանի անդամները , գրական-հասարակական գործիչներ , կուսակցական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ , խնամատարութեան նախարարի Վրաստանի ներկայացուցիչ Դ. Դաւիթիաննեանը , Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդի անդամները եւ այլն :

Հանդէսին բացումէն քիչ մը առաջ եկաւ Գ. արական գիմնազիայի աշակերտութիւնը իր դրօշակով եւ երաժշտական խմբով, նուագելով «Մեր Հայրենիք»ը, եւ շրջապատեց ամպիոնը :

Ազահանդէսը բացուեցաւ ժամը 12ին Յովս. Արդութեանի ճառով, նուիրուած՝ Հայաստանի ազատութեան համար ինկած մեր հերոսներու յիշատակին : Ճառախօսի առաջարկով ամբողջ հասարակութիւնը ծունկի եկաւ այդ յիշատակը յարգելու համար եւ նուագիսումը նուագեց սգերզը :

Արդութեանին յաջորդեց Հայաստանի խորհրդարանի անդամ եւ Անդրկովվկասի համաժողովի հայ պատուիրակութեան անդամ Ն. Աղբալեանը, Վ. Նաւասարդեանը եւ ուրիշներ :

Ի վերջոյ ներկաները Յովս. Արդութեանին յանձնարարեցին շնորհաւորանքի հեռագիր ուղարկել Հայաստանի կառավարութեան եւ անձամբ շնորհաւորել Հայաստանի անկախութեան տարեդարձը Հայաստանի դիւանագիտական ներկայացուցին :

Մէջընդ մէջ կը նուագէր երաժշտախումբը: Հանդէսը վերջանալէն յետոյ երաժշտախումբի ուղեկցութեամբ ժողովուրդը դիմեց հայկական ներկայացուցչութեան շէնքը, ուր նոյնալէս եղան ճառախօսութիւններ եւ ողջոյններ :

* *

Ժամը 2ին երրորդ տղայոց գիմնազիայի բակին մեջ եւս տեղի ունեցաւ ցոյց մը Հայաստանի անկախութեան առիթով: Օրուան նշանակութեան, նոր սերունդի յառաջիկային կատարելիք դերի եւ Հայաստանի ազատութեան պատմական անցեալի մասին խօսեցան Բենիկ վարդապետ, Սերգէյ Գորոդեցկի, Ստ.

Ղիսիցեան , Դ. Դեմիրճեան , դերասան Արշ. Յարութիւնեան եւ ուրիշներ :

* *

Հայաստանի անկախութեան տարեղարձի առիթով
Թիֆլիսի հայկական թերթերը հինգշաբթի օրը լոյս չտեսան , իսկ չորեքշաբթի օրը փակ էին Հայաստանի կառավարական հիմնարկութիւնները , հայկական մասնաւոր ծեռնարկութիւնները եւ հայոց խանութները :

* *

Հետեւեալ շնորհաւորանքի հեռագիրները ուղղուեցան Հայաստանի խորհրդարանին եւ կառավարութեան .

«Բազմատանջ Հայաստանի ազատագրութեան առաջին տարեղարձին , Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդը , Հայաստանի խորհրդարանին եւ կառավարութեանը ուղարկում է զերմ ողջոյն եւ ցանկանում լաւ օրեր տանջւած երկրի համար : Հայ ժողովուրդը չնայած իր անցեալում ապրած եւ ներկայումս կրած տանջանքներին , ուրախութեամբ տեսնում է իր դարաւոր երազը իրականացած եւ լիայոյս է , որ շուտով իր հայրենիքը կը վերաշինեի աւերակներից եւ յարութիւն կ'առնի Հայաստանը : »

Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդի
Նախագահ Բ. ԹՈՓՉԵԱՆ

«Խոնարհւելով մեր ժողովուրդի դարաւոր տառապանքների առաջ , խորին ակնածանքով ողջունում ենք նրա ինքնուրոյնութեան անդրանիկ տօնը : Թող այսուհետեւ դարաւոր մղձաւանզից ազատած մեր

հայրենիքի սահմաններում ողբի փոխարէն հնչեն խընդութեան, խաղաղ վաստակի եւ ճշմարտութեան երգեր:

ՄԻՔ. ՄԱՆՈՒԵԼԵԱՆ, Վ. ՎԱԼՈՂԵԱՆ,
ԼԵՅԼԻ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻԳՐԱՆԵԱՆ,
ԱՏ. ԶՈՐԵԱՆ, Մ. ԷՓՐԻԿ, ԱՐՃԱԽԻԲ
ԽՈՆԴԿԱՐԵԱՆ եւ ՊԱՀԱՐԻ» :

«Երիտասարդ գրողների օրգան «Գրական-Գեղարվեստական Ալմանախի» խմբագրութիւնը սրտանց ողջունում է Ազատագրւած Հայրենիքի անկախութեան առաջին տօնը» :

* * *

Հայաստանի անկախութեան տարեդարձի առիթով մայիսի 28ին Հայաստանի դիւանագիտական ներկայացուցին այցելեցին Վրաստանի, Ատրպէյնանի, Լեռնականներու միութեան կառավարութեանց ներկայացուցիչները եւ այլ հասարակական կազմակերպութիւններու եւ Թիֆլիս գտնուած օտար միսիոնարներու ներկայացուցիչները :



ՊՈԼՍՈՅ ՀԱՅՈՒԹԻՒՆՔ ԻՐ ՈՂՋՈՅՆՔ Կ'ՈՒՂՂԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՈՒ ԿԸ ՑԱՐԳԵԿ ԽՆԿՈՂՆԵՐՈՒ ՑԻՇԱՏԱԿԸ

Հայաստանի հանրապետութեան անդրանիկ տարեղարձը Պոլսոյ մէջ ալ տօնուեցաւ : Պոլսոյ զանազան թաղերուն մէջ կազմակերպուած էին հանդէսներ եւ հաւաքոյթներ՝ ուր հասարակութիւնը փութացած էր խուռներամ, իր յարգանքի հարկը մատուցանելու համար բոլոր այն հերոսներու յիշատակին՝ որոնք ինկան հայկական ազատագրութեան համար, եւ ողջունելու Հայաստանի հանրապետութիւնը՝ իբրև առաջին կորիզը Միացեալ եւ Անկախ Հայաստանի :

Ողջոյնի բանաձեւը՝ որ ծափերու մէջ կարդացուեցաւ Բերայի հանդէսին բեմէն եւ զոր ստորեւ կը հրատարակենք՝ արտայայտութիւնն էր առհասարակ Պոլսոյ զանազան թաղերուն մէջ համախմբուած հազարաւոր ներկաներուն .

«Ներկաներս այսօր, 1919 Մայիս 29, հաւաքուած տօնելու հայկական անկախութեան առաջին տարեդարձը, լսելով օրուան ատենախօսները, կ'ողջունենք Հայաստանի հանրապետութիւնը իբրեւ կորիզը Անկախ եւ Միացեալ Հայաստանի եւ մեր բոլոր թափով կը ցանկանք ուժ եւ կարողութիւն՝ Երեւանի կառավարութեան եւ Փարիզի միացեալ Պատուիրակութեան՝ անյապաղ իրականացնել մեր դարաւոր երազը, — Անկախ եւ Միացեալ Հայաստան : Յարգանք զոհերուն որ ինկան փառքի դաշտին վրայ, եւ պատիւ բոլոր անոնց որ արիաբար կուրծք կու տան, միշտ բարձր բռնած Ազատութեան դրօշը» :



ԿԻԼԻԿԻՈՅ ՈՂԶՈՅՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Կիլիկիոյ մէջ եւս Հայկական Հանրապետութեան հոչակման առաջին տարեդարձը մեծ շուքով տօնուած է, հակառակ անոր որ քաղաքական կացութեան բերմամբ պէտք չէր տեսնուած արտաքին որ եւ է հանդիսութեան եւ ցուցադրութեան :

ԱՏԱՆԱՅԻ ՄԷՋ

Առառուն եկեղեցին մէջ կատարուեցաւ գոհաբանական ազօթք, եւ նոր եկեղեցւոյ ամենէն խորհրդաւոր մէկ արարողութիւնը, «Անդաստան»ը եւ փոքրիկ տառադարձութեան մը մէջ խտացուցին ամբողջ գաղափար մը, երգելով «Արեւելեան կողմն Աշխարհին եւ Հանրապետութիւն Հայոց, Այս նշանաւ» եւայլն :

Գոհաբանական աղօթքին մասնակցեցաւ նաեւ քաղաքիս յոյն քահանայական դասը, յունարէն լեզուով : Ատենախօսեցին Պ. Պ. Եփրեմեան, Մ. Վերածին, Կ. Քէշիշեան, Յոյն հասարակութեան կողմէ Յոյն մը, Հայ կամաւոր մը :

Բոլոր բանախօսները շեշտեցին մասնաւորաբար այն գոհողութիւնները, որոնց գնով շահուեցաւ այսօրուան Հանրապետութիւնը, որ կոչուած է կորիզը կազմելու մօտաւոր ապազայի մէջ կազմուելիք Միացեալ եւ Անկախ Հայաստանին :

Հայ եւ հելլէն դրօշակի գոյներով ժապաւինազարդ յոյն աշակերտուհիներէն փոքրիկ մը, յունարէն կարճ ուղերձով փունջ մը ծօնեց, եւ իր խօսքերը վերջացուց «Կեցցէ՛ Հայաստան»ով, որուն ի պատասխան եկեղեցին սկսաւ թնդալ «Կեցցէ՛ Յունաստան» աղաղակներով :

Մինչեւ կէսօր, զբեթէ բոլոր հայ խանութները
փակ մնացին, ի յարգանս օրուան տօնին :

* *

Կէսօրէն յետոյ, ժամը 2ին, նախապէս եղած
յայտարարութեան համաձայն, տեղի ունեցաւ լսա-
րանը, Արդարեանի սրահին մէջ, ուր նախ խօսք առաւ
քժշկական պատուիրակութենէն քժիշկ Տիգրան Մնա-
ցականեան, որ ի մէջ այլոց շեշտեց այն պարագան,
թէ այսօրուան մեր ազատութիւնը, մեր ճիզերու եւ
մեր արիւնին արդիւնքն է, որ մեր թշնամի հարեւան-
ներն անզամ եկան այն համոզման թէ՝ կարելի չէ
զգետնել ժողովուրդ մը, որ իր գոյամարտը կը մղէր,
ի զին անչափելի եւ անըմբունելի զոհողութեանց :

Երկրորդ քանախօսն էր Պ. Տիգրան Շամհուր, որ
ծանրացաւ կովկասի մէջ գործող քաղաքական կազ-
մակերպութիւններուն տարիներէ ի վեր ունեցած դերին
վրայ, որուն իրք արդիւնք ցոյց տուաւ նորակազմ
Հանրապետութիւնը : Եղան արտասանութիւններ :

Մէջ ընդ մէջ հայկական կտորներ կը նուագէր
Երիտասարդաց Միութեան նուագախումբը :

ՏԱՐՍՈՒՆԻ ՄԷՋ

Տարսոնի մէջ եւս տեղի ունեցած է Հայաստանի
Հանրապետութեան առաջին տարեղարձի հանդէսը մեծ
շքով : Գոհաբանական աղօթքին նախագահեց Գէորգ
Ռ. վրդ.: Դպրոցին սրահին մէջ եղան քանախօտու-
թիւններ Գէորգ Ռ. վրդ.է, Պ. Մաճարեանէ եւ Փիլօեան
քոյրերէն, որոնցմէ մէկը քրանսերէն :


Յոյները եւ քրիստոնեայ Արաքները մեծ չափով
մասնակցեցան հանդէսին, ուր ներկայ էին քրանսացի
կառավարիչը եւ ուրիշ ծանօթ քրանսացի սպաներ:

ՄԵՐՍԻՆԻ ՄԷԶ

Հայաստանի Հանրապետութեան հուչակման առաջին տարեդարձը մեծ փայլով տօնուեցաւ Մերսինի մէջ : Դարոցները եւ բոլոր Հայերու խանութները գոց էին եւ ամէն հայ՝ առտուն կանուխէն եկեղեցի վազած էր գոհարանական արարողութիւններուն եւ պատարագին ներկայ գտնուելու համար :

Հայկական Լէգէոնի կամաւորները, սպաները, եւ Ազգային Մարմինները ամբողջութեամբ ներկայ էին : Արարողութիւններէն վերջ՝ բազմութիւնը խմբուեցաւ Ազգային Շէնքը ուր բազմաթիւ բանախօսներ Հանրապետութեան պատմականը ըրին իր խոշոր գծերուն մէջ :

Բանախօսները գրեթէ բոլորն ալ հայ կամաւորներ էին, որոնք ուղեցին իրենց բաժինը բերել այսօրուան Ազգային Տօնին :



ՀԱՅԿ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՓԱՐԻԶԻ ՄԷԶ

La Salle des Ingénieurs Civils de Franceի ընդարձակ սրահին մէջ տեղի ունեցաւ փառայել հանդէս մը Փարիզի ամբողջ հայ գաղութի ներկայութեան : Սրահը հայ եւ համաձայնական դրօշներով զարդարուած էր, շատ շքեղօրէն : Բեմին վրայ էին Ա. Ահարոննեան, Պ. Նուպար, Ա. Զօպաննեան, Հ. Օհանջաննեան եւ Զօր. Կորկաննեան : Հանդէսը սկսաւ «Բամ Փորոտան» ով : Նախ խօսեցաւ Ահարոննեան իրայատուկ շեշտով, շատ յուղի :

«Թող աշխարհը եւ անոր հետ ամէն անոնք, որոնք դեռ կը շարունակեն դիտել Հայութեան մէջ շերտաւորումներ, թող ապշահար դիտեն Այսօրուան Մեծ Իրականութիւնը՝ որ Հայութեան բոլոր swarrերուն միացումն է : Մէկ ե՞նք, ու իբրեւ մեկ ամբողջականութիւն ահա կը սկսինք առնել մեր պատմական նոր առաքելութիւնը : Ցեղային խմաստութիւնն է որ առաջին անգամ դրօշ բարձրացուց, ու իր տառապանքներէն հերոսականօրէն դուրս գալով, Հայութիւնն էր որ Հանրապետութիւնը հիմնեց, փոքր հողի մը վրայ, բայց իր մայրենի հողին վրայ : Փոքր եղբայրն էր որ առաւ այդ քայլը ու ահա ա՛ն է որ կու գայ ողջագուրուիլ իր ՄեծՔրոջ հետ : Նուիրական Հայաստանն է, ահա կ'երկնէ երկին եւ երկիր . . .

. . . Փա՛ռք մեռեալ հերոսներուն . մեր ցեղի Վահագներն են անոնք . . . սուզ չունինք մենք անոնց համար, այլ հիացում : Ես կը սգամ ո՛չ թէ հերոսին մահը, այլ խողխողումը ամէն անոնց՝ որոնք չգիտցան թէ իւզո՞ւ համար մեռան . . . Հայ ժողովուրդը, այս «երկաթ ժողովուրդը» երբե՛ք չպիտի մոռնայ անոնց անմեղ արիւնը, ու վրէժը միշտ պիտի շատրուանէ մեր հոգիին մէջ : Ամէն մէկ կաթիլ արցունք եւ արիւն որ կը կաթի, կը բեղմնաւորէ հողը, ուրկէ Արդարութեան Օրէնիլ պիտի բուսնի : Մեր ժողովուրդը առաջին թիկնածուն է արժանի՝ Գերազոյն Արդարութեան . . .»

Ահարոնեանի այս գեղեցիկ խօսքերէն ետք, Օք. Գավանօզ երգեց «Հայաստան»ը, ելեկտրականացնելով ամբողջ հասարակութիւնը :

Երկրորդ խօսողն էր Ա. Զօպանեան .

. . . «Ազգերու կեանքին մէջ էն խորհրդաւոր պահը, Արշալոյսին պահն է : Գիշեսը սարսափ ու մահ է հոն, կարծես կեանքը կը դադրի, բայց չուտով կը

հասնի վարդամատն Արշալոյսը. Հայ Ազատութեան Արշալոյսի Տօնն է այսօր . . . Աւազ, մեր Զարչարանքի գիշերուան դառնութիւնը . . . հոգեկան դառնութիւն մըն ալ ունէինք Արարատին Այս ու Այն կողմը: Այսօր չկան այդ կողմերը. Հայաս ո'նը կայ. Ակէ ու ամբողջական: Ահա արդէն Հայ Տան շէնքին առաջին յարկը կառուցուած է, վաղը շէնքը պիտի բարձրանայ ու ամբողջանայ . . . Թաթարական սարսափի ատեն 16 տարեկան հայ աղջնակ մը իր դահիճին կը պատասխանէ մերժելով անոր յայրատ ցանկութիւնը «Ես պիտի մեռնիմ, բայց Հայաստանը չպիտի մեռնի:»

Յիշեց նաեւ ողբացեալ Վարդգէսի պարագան — Թալէ աթ երբ իրեն յատուկ շնչտով կ'առաջարկէ Վարդգէսին թրբանալ, ան պարզուկ մը կը պատասխանէ.

— «Ես բուրդ ինչո՞ւ րլրած դուն հայ եղիր», . . .

«Ահա բարոյականութեան եւ իրաւունքի օրէնքը կը յաղթանակէ: Այսօր Հայատանը վերականգնած է թուրք բռնապետութեան վրայ ու պիտի ապրի Յաւիտենութեան համար:»

Երրորդ խօսողն էր Պ. Պողոս Նուպար, որուն ճառը կու տանք ամբողջութեամբ, թարգմանելով իր Փրանսերէն բնագրէն.

Հայրենակիցներ,

Ինչպէս բոլոր Հայերը, ես ալ սրտանց կը մասնակցիմ Կովկասի Հայկ. Հանրապետութեան առաջին տարեդարձին առիթով կատարուող այս ցոյցին: Ինձմէ աւելի ոչ ոք կը մեծարէ Ռուսիոյ մեր եղբայրներուն բուռն հայրենասիրութիւնը: Պատերազմի այս չորս տարիներու ընթացքին, հանդիսատես եղանք Դաշնակից Պետութեանց այնպիսի հերոսական մրցակցութեան, որ կարդալով անոնց զինուորներուն քաջազործութիւնները կը կարծէինք թէ առասպելներու հրաշալի ժամանակներուն մէջ կ'ապրէինք: Այս պատճառով, արդար հպարտութեամբ մըն է որ կը հաստատենք թէ, ինչպէս մերիններուն հերոսութիւնը ոչ մէկ կերպով վար կը մնայ Դաշնակից մարտիկներու հերոսութիւններէն:

Կովկասի մեր եղբայրները , հակառակ բոլոր լքումներուն , բոլոր յուսավրիպումներուն եւ նոյնիսկ դաւաճանութեանց , մեկուսացած ամբողջ աշխարհէն , զրկուած զէնքէ ու ռազմանիւթէ , առանց որ եւ է անձէ օգնութիւն յուսալու եւ սպասելու , դիմադրեցին երկար ամիսներ , եւ առանց ժամ մը իսկ թուլացումի , Թուրքերուն , Քիւրտերուն , Թաթարներուն . եւ միս մինակնին պաշտպանեցին արեւելեան ճակատը , Ռուսիոյ քայլայումն յետոյ :

Թուրքիոյ իրենց եղբայրները իրենց կարգին ապացոյցը կու տային , ոչ նուազ փայլուն , իրենց քաջութեան , իրենց հայրենասիրական անձնութեան : Պատերազմի առաջին օրերէն ի վեր , Ֆրանսայի ռազմադաշտերուն վրայ օտար լէգէոնին մէջ , աւիլի ուշ , Սուրբիոյ եւ Պաղեստինի հայկական լէգէոնին մէջ , ուր Ազգ . Պատուիրակութեան կոչին պատասխանելով , վազեցին զինուորազրուիլ ամէն կողմէ , մեր կամաւորները կուուեցան դաշնակից դրօշներու տակ : Անոնք մասնակցեցան ամենէն արիւնոտ կոիւներուն , նապատեցին ամենէն փառաւոր յաղթանակներուն եւ ապացուցին այսպէս թէ հերոսական արիւն կը հոսէր բոլոր Հայերուն երակներուն մէջ , թրքական նահանգներու ընիկներն ըլլան թէ կովկասի նահանգներունը : Մեր մարտիկները ուրեմն բոլորը , արժանի եղան ոչ միայն իրենց հայրենիքին երախտագիտութեան այլ եւ նոյն իսկ ամբողջ մարդկութեան գնահատման : Անոնք ոչ միայն պայքարեցան իրենց ազատագրութեան եւ անկախութեան համար , այլեւ իրաւունքի եւ Արդարութեան յաղթանակին համար , որոնց դատը ընդգրկած էին առանց վարանումի եւ ամենածանր զոհողութեանց գնով :

Կովկասի մեր հայրենակիցներուն կը վերաբերի հայկ . առաջին Հանրապետութիւնը կազմելու պատիւը , — պատիկ իր հողային տարածութեամբ , սակայն մեծ այն սկզբունքովը , զոր կը նուիրազործէ եւ ազգային այն զգացումովը որուն արտայայտութիւնն է ան : Այս Հանրապետութիւնը կորիզն է , առաջին ար-

տալայտութիւնը ամբողջ Հայաստանի վերածնութեան։ Որքա՞ն խանդավառութեամբ կը լեցուին մեր սրտերը այն մտածման առջեւ թէ, մօտաւոր ապագայի մը մէջ, անիկա պիտի գայ միանալ օսմ. տիրապետութենէ ազատագրուած թրքական Հայաստանին, կազմելու համար անոր հետ Հայկ. Ամբողջական Պետութիւնը, որ պիտի վերագրաւէ արեւելեան աշխարհին մէջ այն տեղը որ գրաւած էր անցեալ դարերու ընթացքին, եւ որ անոր կը սահմանեն այն հազուագիւտ ընդունակութիւնները եւ այն յատկութիւնները որ կը ընդունի մեր ցեղը այնքան հնագոյն, այլ սակայն միշտ երիտասարդ եւ միշտ առողջ։ Արդարեւ, յանախ մենք տարակուսեցանք, անձկութեան ժամերու մէջ, որ չկարենանք հասնիլ մեր նպատակին. բայց այժմ հասած է ժամը եւ կրնանք անոր հասնիլ վստահութեամբ։ Շնորհիւ իր դիմադրական ուժին եւ անընկճելի կորովին, մեր ազգը վերապրած է վայրենի հորդաներու անթիւ արշաւանքներէն ևւ օտար լուծի տակ դարաւոր տառապանքներէ։ Բայց վերջին աղէտ մը շատ աւելի ահաւոր քան անոնք, որոնց ննթարկուած է ամենաբարբարոս ժամանակներու ընթացքին, վերապահւած էր անոր այս պատերազմի շրջանին։

Մարդկային երեւակայութիւնը կը ըստոստանայ մը-տաբերելով այն անկուր ոճիրները զոր թալէաթները, կնքէրները եւ իրենց նմանները, — ներշնչուելով ևատիւլ Համիտի օրինակէն — յղացան եւ գործադրեցին մինչեւ հիմա անծանօթ մէթոտով։ Սարսափով կը հարցընէ մարդ ինքնիրեն թէ ինչպէս կրցան անոնք երեւակայել այս սպանդները եւ գործադրել զանոնք կարգով, միաժամանակ ամբողջ Հայաստանի մէջ. այն տեղահանութիւնները եւ ջարդերը ազգին հպարտութիւնը կազմող մեր մտաւորականներուն, անպաշտպան կիներուն, տղաներուն եւ ծերերուն, որոնք անողոք կերպով խլուեցան իրենց օճախներէն, տարագրուեցան ամենահեռաւոր անապատներ, նամբան կոտորակուելով յոգնութենէ եւ զրկումներէ. այն առեւանգումները կիներու եւ աղջիկներու, որոնք անարգուեցան անգրթութեան ամենանուրբ տեսակներով եւ ծախուեցան

քանի մը դահեկանի, առաջին հանդիպողին: Այս զա-
զանային վայրենութեամբ կատարուած ոճիրները ար-
ծանագրուած պիտի մնան յաւիտեան արեան գոյնե-
րով մեր ազգային պատմութեան ամենէն ցաւագին
էջին վրայ:

Անոնց նպատակը, ինչպէս խոստովանեցան շնա-
կանօրէն, զանգուածային կերպով բնաջնջել էր. —
միանգամ ընդմիշտ, ամբողջ հայ ազգը, իբր քաւութիւն
իր մտաւոր եւ բարոյական գերազանցութեան: Եւ ա-
սիկա հակառակ անոր, որ Հայերը ամենէն օգտակար
եւ յառաջադէմ տարրը եղած են Թուրքիոյ, եւ ամէն
բանէ առաջ շնորհիւ անոնց եւ շնորհիւ տնտեսական
կեանքին մէջ անոնց գրաւ ած դիրքին է որ Կայսրու-
թիւնը կրցած է տեւել մինչեւ այսօր:

Թալէաթը չէ՞ր որ պարծենցած էր թէ ՅՈ օրուան
մէջ պիտի կարենար իրականացնել այն ինչ որ չէր
կրցած ընել Ապտիւ Համիս ՅՈ տարուան մէջ:

Հրաշքո՞վ չկրցաւ յաջողիլ

Պալով ինձի, սրտագին բաղծանքս է ըլլալ ծեր մէջ,
երբ քիչ ատենէն, յուսալից եմ, պիտի հնչէ այն ժամը
մեզի համար, բաղծանքս է հրաւիրել ծեզ այն ատեն
պանծացնելու հայրենասիրական տօնով մը. ծնունդը
Ամբողջական Անկախ Հայաստանի, Մի եւ Անբաժանելի
Հայաստանի Նոր Պետութեան:

Եւ այս յոյսով է որ կ'ուզեմ վերջացնել իմ խօս-
քը ըսելով ծեզի ցտեսութիւն:

Պատերազմի դաշտերուն վրայ, զէնքով տիրանայէ
ետք իր ազատագրութեան, այսօր աւելի քան երբեք
թրթուուն եւ կենդանի, եւ վերջապէս մեր հայրենիքը
վերածնած տեսնելու յոյսէն տամնապատկուած ուժե-
րով, մեր ժողովուրդը, — զոր տառապանքները, հալա-
ծանքները եւ դարաւոր սարսափները թրծած են ա-
պագայ պայքարներու եւ ճիգերու համար — կը սպա-
սէ վստահութեամբ ազգային նոր կեանքի մը թուա-
կանին:

